

ԱԿՆԱՐԿ

**ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆԷՆ
ՄԻԵԼԻ ՎՏԱՆԳԱԽՈՐ
ՊԱՏԵՐԱԶՄ ՄՂԵԼՈՒ
ՀԱՐԿԱԴՐԱՆՔԸ**

Լիբանանի առողջապահության նախարարին հնչեցուցած ահազանգը՝ թմրեցուցիչի համատարած երեւոյթին մասին, հատած է հասարակութեան սպառնացող վտանգի բոլոր սահմանները:

Լիբանանը յարձակման տակ է ներմուծողներու, արտադրողներու, վաճառականներու եւ օգտագործողներու կողմէ: Արգելափակելներու ընդհանուր ցանկերուն մէջ թմրեցուցիչի պատճառով բանտարկուածներու համեմատութիւնը սարսափազդու պատկերներ կը յառաջացնէ եւ ենթադրել կու տայ, որ հասարակութիւն մը ամբողջ ախտահարուած է համաշխարհային տարողութիւն ունեցող այս վարակէի:

Թմրագործարարութիւնը հովանաւորութիւն ունեցող, ստուերային, միաժամանակ նաեւ քրեական ծանրագոյն հետեւանքներ ունեցող արարք է, որ փոխանակ չեզոքացուելու կամ վերացման միտող միջոցներու ենթադրուելու, սրընթաց մագլցողականութեամբ նոր շուկաներ կը նուաճէ, հասարակութիւններ կը հարուածէ, ուղղուներ կը թմրեցնէ եւ երիտասարդութիւն կը քայքայէ:

Թմրարտադրութիւնը կը քաջալերուի, երբ թմրեցուցիչի որոշ տեսականի կ'օրինականացուի այս կամ այն պետութեան կամ Նահանգային կառավարութեան կողմէ, մինչ բժշկական խորհուրդներ առողջապահական որոշ հարցեր դարմանելու համար կը յանձնարարեն թմրեցուցիչի օգտագործումը: Երեկուան արգիլուածը այսօր հետզհետէ կը դառնայ արտօսեալ, յանձնարարելի նոյնիսկ եւ տարբեր երկրներու խորհրդարաններ՝ ետ ջնալու համար ընկերաբանական այս նորածեւութենէ, կը սկսին քննարկել նման օրինագիծեր պատճենահանելու կարելիութիւնները: Այստեղ պէտք է արձանագրել, որ Հայկական երեսփոխանական պլոքը առաջինն էր, որ կտրուկ դիրքորոշում ունեցաւ Լիբանանի մէջ թմրեցուցիչի որոշ տեսականի օրինականացնելու նախաձեռնութեան դէմ՝ զգուշացնելով անոր հետագայ վտանգներէն: Լիբանանցին պէտք է գիտակցի, որ նման փորձեր կաթիլային ներմուծումներով հաւաքական ենթագիտակցութիւններու վրայ կ'ազդեն՝ թմրեցուցիչին հանդէպ հանրութեան զգուշացնելու որոշումները: Այս պատճառով ալ Հայկական երեսփոխանական պլոքի դիրքորոշումը պէտք է ստանայ համալիբանանեան տարողութիւն:

Թմրեցուցիչի արտադրութեան, վաճառականական համաշխարհային ուղիներուն, թափանցման գործողութիւններուն մասին ընդհանուր պատկերացում մը միայն անպայման կը հանուգէ հետեւողը այդ գործարքներուն վերաբերեալ որոշ ստուերային խումբերու եւ կարգ մը պետական մարմիններու սերտաճման կամ չյայտարարուած գործակցութեան մասին:

Այլապէս ինչպէ՞ն կը բացատրուի այս ոլորտի արտադրողականութեան ծաւալները, առեւտուրի հսկայական գումարներու շրջանառութիւնները եւ այդ բոլորին պատճառով գոհերու անվերջ աճող թիւերը:

Լիբանանի պարագային պաշտօնական պետական մարդու հնչեցուցած ահազանգին եւ անոր ներառած թիւերուն աննախընթաց աճը կը յուշեն, որ հակաթմրեցուցիչ արշաւները հեռու են վնասագերծման նպատակով կազմակերպուող հակակշիռ գործողութիւններ դասուելէն:

Ախտահարուած են դպրոցները, ընկերային վայրերը, համախմբումի միջավայրերը, հասարակութիւնը: Զերբակալութիւնները, արգելափակումները չեն կրնար դաշտաղենցել վարակաւորութեան կշռոյթները:

Երբ լիբանանեան հասարակութիւնը կ'ախտահարւի, այդ ախտահարումը նախ եւ առաջ բաժին կը հասնի երիտասարդութեան, որ ընկերաբանական տարբեր հանգամանքներէ մեկնած ամենէն թիրախային խան է: Երիտասարդութիւն ներքաշելու, ախտահարելու եւ այդ ճամբով գումար վատարկելու դաւադրական քաղաքականութիւնները դեմ պատերազմիլը կը խտացնէ շարքերը, կ'ամրակայէ ազգային գիտակցութիւնը, կ'արմատացնէ ծառայելու գաղափարը: Միւսը կ'որոնէ ներքին թշնամին, չի յաջողիր հասնիլ արտադրողին, մեծ գործարարին, կ'իյնայ բուն պատասխանատուին հասնիլ փորձող ճամբուն ոլորապտոյտին մէջ եւ կը գտնէ զոհը, քաղաքացին, երիտասարդը, որուն բուժումը բարդ է եւ կը պահանջէ բացարձակ հետեւողականութիւն, կամք, ինքնասրբագորութիւն:

Լիբանանը պէտք ունի իր հասարակական անվերականգնութեան սպառնացող եւ զայն արդէն հարուածած համայնարած վարակին դէմ պայքարի ծրագիրի շտապ մշակման եւ կիրարկման: Կրթականէ քաղաքացիական եւ տուգանայինէ իրաական եւ քրեականացման միջոցներու անխտածգելի կիրարկումներ՝ առնուազն դանդաղեցնելու համար այս սանձարձակ աճը, որ անխնայ կը հարուածէ հասարակութիւնը:

Այս պատերազմին դէմ գործնական պայքար մղելու կամք պէտք է դրսեւորէ լիբանանեան պետութիւնը:

«Ա.»

**ԶԱՊԸՐ ՇՄՈՒՆԻ ՄԻՋԱԴԵՊԻՆ ԹՂԹԱԾՐԱՐԸ
ՓՈԽԱՆՅՈՒԹՅԱՒ ԶԻՆՈՒՈՐԱԿԱՆ ԱՏԵԱՆ**

Վճռաբեկ ատենախի աւագ ընկիջ դատախազը երեկ Զապըր Շմուխի միջադէպին թղթածրարը փոխանցեց Չինտորական ատենան՝ Ներքին ապահովութեան ուժերու տեղեկահաւաքի բաժանմունքին կողմէ հետաքննութեան աւարտէն ետք:

Տեղահանուածներու խարցերու պետական նախարար Սալեհ Ղարիպ

Երեկ գիշեր հանդիպելէ ետք Շնդիհանուր ապահովութեան ուժերու ընդհանուր տնօրէն հազարապետ-գորավար Ապպաս Իպրահիմի հետ, ուղղուեցաւ վարչապետարան եւ



հանդիպում մը ունեցաւ վարչապետ Սաատ Ղարիրիի հետ:

Շար.ը՝ էջ 2

**ԲՐԻՏԱՆԱՑԻ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԶԻՆՈՒՈՐԱԿԱՆ
ՄԸ Կ'ԱՅՅԵԼԷ ԼԻԲԱՆԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ
ԵՐԵՔ ՊԵՏԵՐՈՒՆ**

Հանրապետութեան Նախագահ զօր. Միշել Սէլման երեկ Նախագահական պալատին մէջ ընդունեց Բրիտանիոյ պաշտպանութեան նախարարութեան Միշին Արեւելքի հարցերու աւագ խորհրդական սըր Ճոն Լորիմըրը՝ ընկերակցութեամբ Լիբանանի մէջ Բրիտանիոյ դեսպան Բրիս Ռամպիկին:

Հանդիպումին ընթացքին Նախագահ Աուն շեշտեց, որ Լիբանանի շրջակայքը ընթացող պատերազմներն ու անոնց հետեւանքները կը ճնշեն երկրին վրայ, յատկապէս սուրիացի տեղահանւածներուն եւ պաղեստինցի գաղթական-



ներուն ստեղծած կացութիւնը, ինչպէս նաեւ երկրին դիմագրաւած տնտեսական տագնապը:

Շար.ը՝ էջ 3

**ԶԱՌԻՇՈՂՈՒ ԿԸ ՄՊԱՌԱՅ ԵՓՐԱՏԻ ԱՐԵՒԵԼԵԱՆ ԱՓԻՆ
ԴԵՄ ԶԻՆՈՒՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՐՈՒԹԻՒՆ ՇՂԹԱՅԱԶԵՐԾԵԼ,
ԵԹԷ ԱՊԱՅՈՎ ԳՕՏԻՆ ՉՍՏԵՐՇՈՒԻ**

Թուրքիոյ արտաքին գործոց նախարար Մելուք Զաուշօղլու, Նախքան Սուրիոյ հարցով Միացեալ Նահանգներու յատուկ բաւազանց Ճէյսո Ճէֆրիի գլխաւորած ամերիկեան պատուիրակութեան Սուրիոյ վերաբերեալ բաւակցելու համար երեկ Անգարա այցելելը, սպառնաց հիւսիսային Սուրիոյ մէջ Եփրատի արեւելեան ափին դէմ յարձակում շղթայագերծել, եթէ ապահով գոտին ծրագրուածին պէս չստեղծուի, եւ Թուրքիոյ դէմ սպառնալիքները շարունակուին:

«Թուրքիան Միացեալ Նահանգներու հետ բանակցեցաւ ապահով գոտիի ստեղծման համար Սուրիոյ հիւսիս-արեւելքին մէջ, ուր Ուաշինկթըն կ'աջակցի քրտական ժողովուրդի պաշտպանութեան ջոկատներուն, որոնք Թուրքիոյ կողմէ ահաբեկչական կազմակերպութիւն կը



նկատուին», նշեց ան:

Թրքական դիւանագիտութեան պետը յայտարարեց, որ Թուրքիան կը շարունակէ ՕԹԱՆ-ի անդամ հանդիսանալ, սակայն միեւնոյն ժամանակ իրաւունք ունի համագործակցելու այլ երկիրներու հետ, եթէ ատիկա իրեն ձեռնտու է, եւ ոչ թ առող կրնայ խանգարել:

Շար.ը՝ էջ 3

**ԻՐԱՆԻ ՄԵՋ ԶԵՐԲԱԿԱԼՈՒԱԾ ԵՆ «ՍԻ.ԱՅ.ԷՅ.»-Ի
ՀԱՇՈՒՈՅՆ ԼՐՏԵՍՈՒԹԻՒՆ ԿԱՏԱՐՈՂ 17 ԱՆՁԵՐ**

Իրանի մէջ ձերբակալուած են Միացեալ Նահանգներու հաշուոյն լրտեսութիւն կատարող 17 անձեր: ԻՐԱՆ կը հաղորդէ, որ այս մասին երեկ մամուլ ասուլիսի ընթացքի յայտարարած է Իրանի Անվտանգութեան նախարարութեան հակահետախուզութեան վարչութեան պետը:

«18 յունիսին, նախարարութեան հակահետախուզութեան վարչութեան աշխատակիցները յայտնաբերած են ոչնչացուցած են լրտեսական ցանց մը, որ կապուած էր «ՍԻ.Այ.Էյ.»-ին», յայտնած է պաշտօնատարը:

Ըստ անոր, յայտնաբերուած լրտեսները կ'աշխատէին երկրին համար ռազմավարական նշանակութիւն ունեցող՝ տնտեսական, հիւլեական, գինուորական, ենթակառուցային եւ համացանցային կեդրոններուն մէջ եւ անոնց հետ իբրեւ կապալառու կամ խորհրդատու համագործակցող սե-



փական մարզի մէջ:

«Յայտնաբերուած լրտեսներուն թիւը 17 է: Անոնք իրարու հետ կապ չեն ունեցած, աշխատած են իբրեւ առանձին գործակալներ եւ անմիջական կապի մէջ եղած «ՍԻ.Այ.Էյ.»-ի սպաներու հետ», յայտնած է Իրանի Անվտանգութեան նախարարութեան բարձրաստիճան պաշտօնատարը:

Ան աւելցուցած է, որ դատարանը

Շար.ը՝ էջ 3

**ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԵՋ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՆ
ՇՈՒԲ ԾԱԽԱԼԱԾ
ԻՐԱՎԱՐՉՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՆ
ՎԵՐԱԲԵՐԵԱԼ**



22 յուլիսին Հայաստանի «Ազատութիւն», «Ազգային օրակարգ», «Երկիր ծիրանի», Հայաստանի դեմոկրատական, ՀՀ Դաշնակցութիւն, «Մէկ Հայաստան», Ռամկավար ազատական կուսակցութիւնները հանդէս եկած են յայտարարութեամբ՝ մտահոգութիւն յայտնելով երկրին մէջ ստեղծուած դատական իշխանութեան շուրջ ծաւալած իրադարձութիւններուն առնչութեամբ: Ստորեւ՝ յայտարարութեան բովանդակութիւնը:

«Պետական իշխանութեան թելերի միջեւ հաւասարակշռութեան եւ փոխզսպումների համակարգի կայացումն ու անխափան գործունեութիւնը ցանկացած երկրի զարգացման գրաւականներից է: Օրենսդիր, գործադիր ու դատական համակարգերի անկախութիւնն ու ինքնուրոյնութիւնը պարտադիր պայման են՝ բացառելու իշխանութեան կեդրոնացումը մէկ քաղաքական ուժի ձեռքում, ինչը երկրում մենիշխանութեան հաստատման հիմնական նախադրեալներից է: Այս առումով՝ դատարանների ու դատաւորների նկատմամբ քաղաքական իշխանութեան կողմից ազդեցութիւն գործադրելու ցանկացած փորձ անթոյլատրելի է:

Արդարադատութեան արդիւնատէտ գործունեութեան կարեւորագոյն երաշխիքներից է դրա ապաքաղաքական բնոյթն ու անկախութիւնը օրենսդիր եւ գործադիր իշխանութիւնից: Ի հակադրութիւն միջազգայնօրէն ճանաչուած եւ սահմանադրօրէն ամրագրուած այս սկզբունքների, ներկայիս քաղաքական իշխանութիւնը, ժողովրդաիշխանութեան եւ փութութեան դէմ պայքարի անուան տակ շահարկելով դատաիրաւական համակարգում առկայ եւ տարիների ընթացքում կուտակուած խղիղները, արատաւոր երեւոյթները, ըստ էութեան, ձեռնամուխ է եղել ծայրայեղ գործողութեան՝ դատական իշխանութեան լիակատար իւրացմանը:

Սահմանադրական կարգի պահպանման եւ անկեղծութեւն անվտանգային իրավիճակի ապահովման ծիրին մէջ անընդունելի եւ դատապարտելի է, երբ՝

1. Զաղաքական իշխանութեան ուղղակի մասնակցութեամբ կազմակերպուած է դատարանների արգելափակում, խղճընդուտում եւ դատաւորների եւ փաստաբանների բնականոն աշխատանքը, ճնշում է գործադրում Բարձրագոյն դատական խորհրդի անդամների վրայ:

2. Անթաքոյց նպատակադրմամբ փորձ է արւում ձեւաւորել սեփական քաղաքական շահերը սպասարկող Սահմանադրական դատարան: Այս նպատակով Ազգային ժողովի քաղաքական մեծամասնութիւնն, ըստ էութեան, պարտադրեց հանրապետութեան Նախագահին՝ առաջադրել Սահմանադրական դատարանի՝ իշխանութեան քաղաքական հայեացքներն ու գործելաոճը որդեգրած՝ դատաւորի թեկնածուն, որն իր ընտրութեան յաջորդ օրն իսկ ինքն իրեն ապօրինաբար իռչակեց Սահմանադրական դատարանի նախագահ:

3. Դատական համակարգի նուաճման քաղաքական այս ծրագրի իրագործմանը լծուել են նաեւ իշխանամբձ մամուլն ու փորձագիտական ուղղորդողը մի շրջանակ, որն առանց յստակ հայեցակարգի, առաջ է քաշում եւ փորձում դատական բարեփոխումների քաղաքական օրակարգը փոխարինել ոչ իրատեսական, երկրի իրական կանխատեսելի ոչ իրատեսական գաղափարներով՝ ներառեալ անցումային արդարադատութիւնը, դատաւորների համատարած վերինը (զտում), առանց մեղադրական դատավճռի գոյքի բռնազանձումը: Արհամարհելով իրաւունքի գերակայութեան, անմեղութեան կանխավարկածի, սեփականութեան անձեռնմխելիութեան սկզբունքներն ու աղաւաղելով դատաիրաւական համակարգի բնականոն բարեփոխման օրակարգը՝ հարուածի տակ են դրւում Հայաստանի Հանրապետութեան գործող իրաւակարգը եւ երկրի կայունութիւնը:

4. Վերոյիշեալ գործողութիւնները հարուածում են նաեւ Հայաստանի միջազգային հեղինակութեանը, հակասում են երկրի ստանձնած միջազգային պարտաւորութիւններին եւ խաթարում մեր պետականութեան հիմքերը:

Ըստ այդմ,

1. **Դահանքում ենք** Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի քաղաքական մեծամասնութիւնից եւ կառավարութիւնից՝ իրաւաբուժել պետականութեանը սպառնացող գործողութիւններից,

Շար.ը՝ էջ 3

ՆԱԽԱԳԱՀ ԱՌԻՆ. «ՇՐՋԱՆԻՆ ՄԵՋ ԼԻԲԱՆԱՆ ԱՌԱՋԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ ԵՐԿԻՐՆ Է»



Հանրապետության նախագահ գոր. Միշել Աուն երեկ նախագահական պալատին մեջ ընդունեց ուսանողական պատուիրակություն մը, որ կ'ընդգրկէ լիբանանցի ուսանողներ՝ Լիբանանէ եւ արտերկրի լիբանանցիներէն:

Պատուիրակութիւնը Լիբանանի մէջ մաս կը կազմէ «Զաղաքական զբօսաշրջութիւն» անունով ծրագիրի մը, որ արտաքին գործոց նախարարութեան կազմակերպութեամբ տեղի կ'ունենայ:

Հանդիպումին ընթացքին նախագահ Աուն շեշտեց, որ շրջանին մէջ Լիբանան առաջին ժողովրդավար երկիրն է՝ աւելցնելով, որ Միշին Արեւելքի մէջ անկկա միակ երկիրն է, որ իր ժողովրդավարութիւնը պահպանած է:

Նախագահ Աուն շեշտեց, որ Լիբանան ունի աւելի քան ինը հազար տարուան քաղաքակրթութիւն, ինչպէս նաեւ կ'ընդգրկէ մեծ թիւով հնութիւններ եւ բնական տեսարժան վայրեր, որոնք բաց են բոլորին համար:

Ան շեշտեց, որ բոլոր լիբանանցիները պէտք է այցելեն Լիբանան ու ծանօթանան իրենց արժատներուն եւ այն մշակոյթին, որուն կը պատկանին:

Նախագահ Աուն ընդգծեց Լիբանանի մէջ Մերձեցման եւ երկխոսութեան մարդու ակադեմիա հաստատելու կարեւորութիւնը՝ ընդգծելով, որ այդ նախաձեռնութեան նպատակն է աշխարհին մէջ խաղաղութիւն հաստատել, որովհետեւ միջազգային ընտանիքը ձախողած է այդ առաքելութեան մէջ:

Նախագահ Աուն ընդունեց նաեւ փոխվարչապետ Ղասսան Հասպանին, որուն հետ քննարկեց Նիւ Եորքի մէջ անոր ունեցած հանդիպումներուն արդիւնքները:

Հասպանի յայտնեց, որ Լիբանանի մէջ Մերձեցման եւ երկխոսութեան մարդու ակադեմիա հաստատելու Լիբանանի հանրապետութեան նախագահութեան առաջարկը Նիւ Եորքի մէջ ողջոյնի արժանացած է:

Նախագահ Աուն ընդունեց նաեւ Օմանի մէջ Լիբանանի դեսպան Ալպեր Սըմահան, որուն հետ քննարկեց լիբանանեան-օմանեան երկկողմանի յարաբերութիւնները, ինչպէս նաեւ տարբեր մարզերուն մէջ գանոնք բարելաւելու հեռանկարները:

ՊԸՐԻԻ ԳՆԱՅԱՏԵՑ ԼԱՍՆԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆԸ



Խորհրդարանի նախագահ Նեպիի Պըրրի երեկ ընդունեց Լիբանանի մէջ Եւրոպական Միութեան ներկայացուցիչ Զրիսթիան Լասընը, որուն այցելութիւնը ունէր հրաժեշտի բնոյթ:

Հանդիպումին ընթացքին Պըրրի գնահատեց Լասընի դերակատարութիւնը:

Պըրրիի այցելեց նաեւ Լիբանանի մէջ Նորվեկիոյ դեսպան Լին Լենտը:

Այն թիւնի այցելուներէն եղաւ նաեւ Թաուհիտ Խոսանքի ղեկավար, նախկին նախարար Ուիամ Ուահայ, որ հանդիպումէն ետք յայտնեց, թէ Նկատի ունենալով Լեռնալիբանանի կայունութիւնը երաշխաւորելու եւ Զապըր Շմունի միջադէպին լուծում գտնելու Պըրրիի յանձնառութիւնը, ինք փափաքած է խորհրդակցիլ խորհրդարանի նախագահին հետ:

Ուահայ անհրաժեշտ նկատեց, որ Լեռնալիբանանի միջադէպը բարւոց լուծում ունենայ՝ աւելցնելով, որ այդ լուծումը միայն քաղաքական կրնայ ըլլալ: «Հետեւաբար պահանջուածը այն է, որ այդ հարցը քաղաքական լուծում գտնէ», ըսաւ ան:

Ուահայ անհրաժեշտ նկատեց նաեւ, որ կառավարութիւնը նիստ մը գումարէ՝ Նկատի ունենալով երկրին տնտեսական տագնապը:

«ԱԶԴԱԿ»Ի ԱՐԱՔԵՐԻՆ
ԿԱՅՔԵԶԸ
www.aztagarabic.com

ԿԱՐԶԱՊԵՏ ՀԱՐԻՐԻ ՆԱԽԱԳԱՅԵՑ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԻ ՄԵԿ ՆԻՍՏԻՆ


Վարչապետ Սաատ Հարիրի երեկ երեկոյեան վարչապետարանին մէջ նախագահեց ապահովական կառոյցներն ու բանակը հաղորդակցութեան միջոցներու տեղեկութիւններով օժտելու յատուկ նախարարական յանձնախումբի նիստին:

Ներկայ էին ներքին գործոց նախարար Ռայա Հասան, պաշտպանութեան նախարար Էլիաս Պու Սաապ, հաղորդակցութեան միջոցներու նախարար Մոհամետ Շբէյր, արդարութեան նախարար Ալպեր Մարիան, ինչպէս նաեւ ապահովական եւ զինուորական կառոյցներու ներկայացուցիչներ:

Նշեց, որ վարչապետ Հարիրի ընդունեց ճարտարարուեստի նախարար Ուաէ Ապու Ֆաուրը՝ ներկայութեամբ նախկին նախարար Ղաթթաս Խուրիի:

Հանդիպումին ընթացքին քննարկուեցան ճարտարարուեստի մարզը յուզող շարք մը հարցեր, ինչպէս նաեւ երկիրը յուզող քաղաքական զարգացումները:

Վարչապետ Հարիրիի այցելեց Լիբանանի մէջ գաղթականներու հարցերու ՄԱԿ-ի գերատեսչութեան ներկայացուցիչ



Միրէյ ժերարը:

Հանդիպումէն ետք ժերար բաւարարեցաւ յայտնելով, թէ վարչապետին հետ քննարկած է Լիբանանի մէջ տուրիացի գաղթականներու եւ տեղահանուածներու թղթածրարն ու անոր լուծման կարելիութիւնները:

Վարչապետարանի այցելուներէն եղաւ նաեւ Ժամաա Իսլամիի քաղաքական խորհուրդին մէկ պատուիրակութիւնը, որուն մաս կազմեց նաեւ նախկին երեսփոխան Իմատ Հուբ:

Հանդիպումէն ետք Հուբ յայտնեց, որ Հարիրիի հետ քննարկած են պաղեստինցի գաղթականներու աշխատանքի իրաւունքին վերաբերող հարցեր:

ԼԻԲԱՆԱՆԵԱՆ ԿԱՐԳ ԼՈՒՐԵՐ

●ՓՈՒԿՎԱՐԶԱՊԵՏ Ղասսան Հասպանի յայտնեց, որ թէ ոմանք Լիբանանեան ուժեր կուսակցութեան յայտարարած կեցեցոյցները լորջի չեն առած, ապա ասիկա իրենց հարցն է: «Պետական ամավարկին մասին կառավարութեան նիստերուն ընթացքին մեր արտայայտած տեսակետները գործի վերածուեցան խորհրդարանի նիստին ընթացքին», ըսաւ ան:

●ԱՐՏԱՔԻՆ առեւտուրի պետական նախարար Հասան Սըրատ հաստատեց, որ 2019-ի պետական ամավարկը վաւերացընելու առումով իրենք չեն դիմադրած՝ լիբանանցիներուն աշխատանքային ընթացքը չխոչընդոտելու համար, «սակայն 2020-ի պետական ամավարկի ընթացքին տարբեր կեցուածք պիտի ունենանք», ըսաւ ան:

●ԱՐՀԵՏԱԳԻՏՈՒԹԵԱՆ եւ ներդրումի պետական նախարար Ատէլ Աֆիունի հաստատեց, որ առաջնահերթութիւնը պէտք է տնտեսութեան բարգաւաճման տրուի: Ան շեշտեց, որ տնտեսական իրավիճակը պէտք է քաղաքական իրադարձութիւններէն չեզոք պահեն՝ աւելցնելով, որ օրէնքին գործադրութեան առումով ոչ մէկ նախարար կարելի է մեղադրել:

●ՎԱՐԶԱԿԱՆ բարեկարգումի պետական նախարար Սալ Շիտիաք հաստատեց, որ լիբանանեան քաղաքական կեանքին մէջ տուրիացիները կը փորձեն իրենց ներկայութիւնը վերականգնել՝ ցաւ յայտնելով, որ քաղաքական որոշ ուժեր կ'օժանդակեն այդ քայլերը իրականացնելու, որովհետեւ տուրիական վարչակազմին դաշնակիցներ են:

●ՀԱՄԱՍԱՐՄՈՒԹԻՒՆ դիմադրութեան երեսփոխանական պլոքի անդամ Ալի Ֆայեատ յայտնեց, որ 2019-ի պետական ամավարկը յաջողած են վաւերացնել՝ աւելցնելով, որ երկրին ելեմտական տագնապը կարիքը ունի բարձր մակարդակի ազգային միասնականութեան:

●ԱԶԱՏԱԳՐՈՒՄ բարգաւաճում պլոքի երեսփոխան Զասմ Հաշմ շեշտեց, որ 2019-ի պետական ամավարկը թէեւ օրինակելի ամավարկ մը չէր, սակայն անկախ անհրաժեշտութիւնն էր եւ պէտք էր զայն վաւերացնել: Ան հաստատեց, որ պէտք է ապահովել Լիբանանի բարգաւաճման հիմնական կարիքները:

●ԵՐԵՍՓՈՒՆԱՆ Ֆայսալ Զարամէ յայտնեց, որ Ֆաուրի շրջանին մէջ Նոր աղբանց մը հաստատելու պատճառ չկայ:

●ԱՄԼԸ շարժումի քաղաքական գրասենեակի պատասխանատու, երեսփոխան Հանի Զպայսի հաստատեց, որ Լիբանանի

ուժը կը կայանայ անոր դիմադրութեան, բանակին եւ ժողովուրդին մէջ:

●ԱԶԱՏԱԳՐՈՒՄ եւ բարգաւաճում երեսփոխանական պլոքի անդամ Եասին Ժապեր Նշեց, որ ելեկտրածին շարժակներու սեփականատէրերուն վրայ պարտադրուած տուրքերը երկրին պետական գանձարկին 100 միլիարդ Լ. ոսկի կ'ապահովեն:

●ԵՐԵՍՓՈՒՆԱՆ Մուսթաֆա Հիւսէյն կոչ ուղղեց փոստնութեան դէմ պայքարը շարունակելու եւ երկաթեայ բազուկով հարածելու փորձները:

●ԱՌՈՂԶԱՊԱՐԶՈՒԹԵԱՆ նախարար Ժամիլ Ժապաք հաստատեց, որ իր պարտականութիւնն է պաշտպանել Լիբանանի մէջ մարդ արարածին արժանապատուութիւնը:

●ՍՈՒՄԹԱԶՊԱՆ պլոքի երեսփոխան Սամի Ֆաթֆաթ շեշտեց, որ 2020-ի պետական ամավարկը սահմանադրութեամբ ճշգրտած ժամկետին ընթացքին պիտի քննարկուի՝ թուային յստակ ու շօշափելի պատկերներով:

●ԵՐԵՍՓՈՒՆԱՆ Ժամիլ Սեյիտ, անդրադառնալով Միջազգային դրամատան կողմէ Լիբանանի տրամադրուելիք վարկերուն, հարց տուաւ, թէ արդեօք Միջազգային դրամատան ներկայացուցիչները կոյոն են, թէ՛ Լիբանանի փոստնութեան մեղաւկիցներ:

●ՍՈՒՄԹԱԶՊԱՆ կուսակցութեան երեսփոխան Էլիաս Հանքաշ հաստատեց, որ 2019-ի պետական ամավարկին մէջ արձանագրուած են սահմանադրական օրինազանցութիւններ եւ թուային պատկերներ, որոնց նպատակն է ներդրող կողմերը խանդավառել եւ գոհացնել:

●ՀԸԶՊԱԼԼԱՅԻ գործադիր խորհուրդի նախագահ սեյիտ Հաշմ Սաֆիետտին հաստատեց, որ իրենք ամէն ջանք ի գործ կը դնեն, որ երկրին տնտեսական եւ ելեկտրական հարցերուն լուծումը համետ դասակարգին հաշուոյն ըլլայ:

ԶԲՕՍԱՇՐՋՈՒԹԵԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՈՒԹԵԱՆ ԱՐԱՔԱԿԱՆ ԿԵԴՐՈՆԸ ՊԱՐԳԵՒԱՏՐԵՑ ՆԱԽԱՐԱՐ ԿԻՏԱՆԵԱՆԸ



Զբօսաշրջութեան նախարար Անտիս Կիտանեան երեկ Օմանի մէջ պարգեատրուեցաւ Զբօսաշրջութեան տեղեկատուութեան արաբական կեդրոնին կողմէ:

Զբօսաշրջութեան եւ աւանդներու արաբական Ա. համագումարին ընթացքին,

Օմանի տեղեկատուութեան նախարարը պարգեատրեց Ա. Կիտանեանը՝ գնահատելով անոր դերակատարութիւնը՝ զբօսաշրջութեան մարզի զարգացման մէջ:

Ներկայ էին նաեւ արաբական երկիրներու զբօսաշրջութեան նախարարներ:

Միւս կողմէ, հարցազրոյցի մը ընթացքին նախարար Կիտանեան յայտնեց, որ Լիբանան այցելող զբօսաշրջիկներու թիւին համեմատութեան առումով զբօսաշրջութեան նախարարութեան արձանագրած թիւերը բացառիկ են, հակառակ վերջին փոլին վրայ Լեռնալիբանանի միջադէպին ունեցած հետեւանքներուն:

Ան նկատել տուաւ, որ զբօսաշրջութեան մարզին տրամադրուած է 2019-ի պետական ամավարկին միայն 0,066 առ հարիւրի համագոր գումար մը, որ շատ աննշան է:

ՔԱՂԸՐ ՇՄՈՒՆԻ ՄԻՋԱԴԵՊԻՆ...

Շարունակուած Ա. Էջէն

Հանդիպումէն ետք Ղարիպ յայտնեց, որ իրենք յանձնառու են Լիբանանի ապահովական կայունութեան եւ կառավարութեան աշխատանքի աշխուժացման:

Ղարիպ նշեց, որ Զապըր Շմունի միջադէպը քրեական ոճիւր ըլլալու իր ճշմարտութեան մէջ պէտք է փոխանցուի Արդարութեան խորհուրդ: Ան աւելցուց, որ վարչապետ Հարիրի շարք մը հեռաձայնային հաղորդակցութիւններ կը կատարէ՝ տարբեր տեսակետներուն միջեւ մերձեցում յառաջանցելու իմաստով:

«Մենք պատրաստ ենք այս միջադէպին ըստ արժանոյն լուծման բոլոր ելքերուն մասին խորհրդակցելու», ըսաւ ան:

Ղարիպ նկատել տուաւ, որ վարչապետ Հարիրի համաձայն է համախոհութեամբ գոյնաւիք լուծումներուն՝ աւելցնելով, որ ի վերջոյ կայ կառավարութիւն մը, որ որոշումներ կու տայ: «Մենք կաշառած կը մնանք այս թղթածրարը Արդարութեան խորհուրդ փոխանցելու պահանջին», ըսաւ ան՝ աւելցնելով, որ թղթածրարը շինուորական ատեան փոխանցուիլը հետաքննութեան բնական իրավոյթի մաս կը կազմէ:

Ղարիպ հաստատեց, որ կայ նախարար մը, որուն դէմ մահափորձ կատարուած է, եւ այդ հարցը կառավարութիւնը պէտք է քննէ ու զայն փոխանցէ Արդարութեան խորհուրդ:

Միւս կողմէ, տեղեկատուական կարգ մը աղբիւրներ հաստատեցին, որ վարչապետ Հարիրի կը փափաքէ այս շաբթուան ընթացքին (հինգշաբթի, 25 յուլիս 2019-ին) կառավարութիւնը հրաւիրել նիստի մը, եւ ան կը մերժէ Զապըր Շմունի թղթածրարը Արդարութեան խորհուրդ փոխանցելու հարցը այդ նիստի օրակարգին վրայ ունենալ:

ԱՖՀԻԼ AFHIL

ԱՄԱՌՆԱՅԻՆ ՆՈՐՈՒԹԻՒՆ

14-էն 16 տարեկար՝ ես Կ'ուզե՛մ մասնագէտ մարզիչի հսկողութեամբ մարզուիլ այս ամառ

Միացիր ԱՖՀԻԼ-ի «Արին» եւ «Աղբայեան» կեդրոններուն

Առաւօտեան ժամը 8:00-էն կէսօրէ ետք ժամը 2:00

Ամսական յատուկ սակ՝ 50.000 Լ.Պ.

ԱՖՀԻԼ «Արին» կեդրոն
Պուրճ Նաւուա 01-255023

ԱՖՀԻԼ «Աղբայեան» կեդրոն
Սըզիք 04/712342

www.afhil.com

ԱԶԳԱՅԻՆ ՅԱՌԱԶ-Գ. ԿԻՒՂԵՆԿԵԱՆ ՔՈԼԵՃԻ 2018-2019 ՏԱՐԵՇՐՋԱՆԻ ԱՄԱՎԵՐՋԻ ՀԱՆԴԵՍԸ

Շաբաթ, 6 յուլիս 2019-ին, երեկոյան ժամը 6:30-ին, հովանավորությամբ եւ ներկայությամբ Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Լարեկ արքեպիսկոպոսին, քոլեճի բարեկամներու, բարերարներու, ծնողներու, գաղութի եւ գիւղի տարբեր միաւորներու, ազգային իշխանութեանց ներկայացուցիչներու, Այնճարի քաղաքապետին, քահանայ հայրերու, ՀՀԴ «Կարմիր Լեռ» կոմիտէին, Ս. Պօղոս եկեղեցւոյ թաղական խորհուրդին ու հանդիսատեսներու հոծ բազմութեան, տեղի ունեցաւ Այնճարի հիմնադրութեան 80-ամեակին նուիրուած քոլեճի ամաւերջի հանդէսը:

Լիբանանի, Հայաստանի ու վարժարանի քայլերգներու յոտնկայս ունկնդրութենէ ետք, նախալրթարանի ու քոլեճի շրջանաւարտները հանդիսատի կերպով բարձրացան բեմ ու գրաւեցին իրենց տեղերը:

Բացման խօսքը արտասանեց քոլեճի տնօրէն Արմէն Թաշճեան, որ ողջունելէ ետք հանդիսականները, յայտնեց, որ հանդէսը Այնճարի 80-ամեակի մեծ խորհուրդով կը ներկայանայ գիւղին վերեւ ճախրող Մուսա Լեռան արծիւին չանհետացող ուրուականով, որ նոյնիսկ գիւղի պատմութեան դասն իսկ է: Տնօրէնը բացատրեց, որ գիւղը իր պատմութիւնը կերտած է հերոսամարտի եւ անոր խորանիս հաւատարմութեան ուղիով, անապատի անտանելի նեղութիւնները խորտակելու քաջութեամբ եւ հողին հետ դաշնադիր մնալու վճռականութեամբ: Իսկ աշխատանքի մարտնչունով, ինչպէս նաեւ մուսալեռցիին տուն կանչող թմբուկով եւ յաղթանակած հայու հպարտութեամբ, գիւղը կազմած է իր անաղարտ դիմագիծը: Տնօրէնը մաղթեց, որ հանդէսը վերածուի նորահաս սերունդի պապենական կտակի փոխանցման խորհրդակատարութեան եւ գիւղի հաւաքական տեսլականը պահելու ուխտակրութեան ծեսի:

Հանդէսի գեղարուեստական ընթացակարգը առաջնորդեցին ԺԱ. Կարգէն աշակերտներ՝ Լարոստ Գառնէշեանը, Վարդաթ Բեռնէշեանը եւ Պարոյր Սթանպուլեանը՝ իբրեւ հաղորդակարներ:

Ա.-Գ. Կարգէնը երգահիւմը կատարեց «Մուսա Լեռան գիւղերէն» եւ «Հալա հալա ինչոյ» երգերը, պապ նախակրթարանի Ե. 2. պարահիւմը ներկայացուց «Համբարձում» եւ «Կերմեր ֆըսթան» պարերը:

Օրուան պատգամը ներկայացուց վարժարանի շրջանաւարտներէն Յակոբ Այնթապեանը, որ խրախուսեց շրջանաւարտները Այնճարի ապագայի նկատմամբ՝ ունենալու համար այն խոր հաւատքը, այնպէս, ինչպէս իրերայաջորդ սերունդներու Հայաստանի անկախութեան երազանքը:

Յ. Այնթապեանը թելադրեց շրջանաւարտներուն, թէ ո՛ր ալ գտնուին իրենց, կապուած մնան ազգային գանձերուն, հայրենիքին, սփիւռքին, յատկապէս՝ իրենց գիւղին ու վարժարանին: Ան յոյս յայտնեց, որ կեանքի դաժան փորձորիկները արմատախիւ չընեն շրջանաւարտներուն մէջ այն անխախտ սկզբունքները, զորս ընձեռած է աշխարհագրական այս հալադրոշմ աշխարհը: 80-ամեայ Այնճարը հայելին է մուսա-լեռցիի աշխատանքին, հզօր կամքին, անխախտ հաւատքին եւ մանաւանդ ազգային ապրումներու վառ դրսեւորումին: Այնճարը համահայկական եզակի արժէք է. փոքրիկ Հայաստան, ուր իւրաքանչիւր արարած կը կրէ հայու նկարագիր, ինչպէս մայր Հայաստանը կը կրէ իր կուրծքին տակ հայրենիքի սահմանապահ գիտնորներուն սրտի զարկը:

Պատգամախօսը ընդգծեց նաեւ, որ շրջանաւարտները ըլլան յանձնառու նուիրեալներ՝ հողին ու գիւղին կառուած մնալով:

Ազգային Յառաջ - Գ. Կիւլպէնկեան վարժարանի շրջանաւարտ ըլլալ՝ կը նշանակէ մուտք գործել այն վեհաշուք դարպասէն ներս, ուր՝ «Ձեր ամբարած գիտելիքներով, փորձառութեամբ եւ ուժերով այլեւս փաղանգն եք ձեր հաւաքատու գիւղին եւ, ընդհանրապէս, հայաշխարհի հզօրացման ու բարգաւաճման առաքելութեան», եզրափակեց ան:

Շարունակուեցաւ գեղարուեստական յայտագիրը Ա.-Բ. Կարգէնու «Թամզարա» պարային ելոյթով: Այնուհետեւ նախակրթարանի Դ.-2. երգչախումբը մատուցեց «Մուսա Լեռան», «Քամին գանա» եւ «Լիւս» երգերը:

Մրցանակաբաշխումէն ետք Թ.-ԺԱ. պարահիւմը ներկայացուց նազպար մը, որուն անմիջապէս յաջորդեց եարիւշուտ ժողովրդական պարը: Այնուհետեւ 2. դասարանի շրջանաւարտները ասմունքեցին Դանիէլ Վարուժանի «Չօն»-ը, որմէ ետք Գ.-Դ. պարահիւմը ներկայացուց «Հայաստան» պարը:

Գեղարուեստական յայտագիրի վերջին բաժինը ամփոփումն էր օրուան խորհուրդին, երբ Ե.-Ը. պարահիւմի անդամները հանդիսատեսներուն մէջէն բարձրացան բեմ եւ անհղական թմբուկ-զուռնայի կշռոյթին տակ սկսան պարել, մինչ ԺԲ. կարգի աւարտականները ներկայացուցին Պօղոս Սնապեանէն քարոյած համարողութիւն մը: Պատկերը իր լուսմին հասաւ, երբ փրկարար նաւը մուսալեռցիները հասցուց ապահով ծովափը:

Շրջանաւարտներու ուղերձներու ընթերցումը կատարեցին Գարոյ Զենտիլիճեանը՝ հայերէնով, Մակի Զենտիլիճեանը՝ արաբերէնով եւ Ամէլիքա Սըզայեանը՝ անգլերէնով: Անոնք ուրախութեան ու յուզումնեղի արտայայտութիւններով յայտնեցին իրենց երախտագիտութիւնը վարժարանին ու զիրենց շրջապատող իւրաքանչիւր անհատի նկատմամբ:

Այնուհետեւ պահը հասած էր վկայականներու բաշխումին: Տնօրէն Արմէն Թաշճեան խօսքը ուղղելով շրջանաւարտներուն՝ յայտնեց. «Վկայականներու մէջ ամենաշատ յիշելիքն ու յիշեցնելիքն այն իրողութիւնն է, որ դուք անջալարելի մասն եք մեր ժողովուրդի շուրջպարին, ժառանգորդը անոր հաւաքական յիշատակարանին եւ ամուր պատուանդանը՝ անոր երազներուն»:

Տնօրէնը յուսադրեց, որ շրջանաւարտներուն տրուած վկայականները ըլլան յուշարարները Մուսա Լեռ-Այնճարի այն ճշմարտութեան, որ գիւղի պատմութիւնը հոմանիշ դարձուց համախումբ կեանքի ու կրիւի, պապենական հողին եւ երկինքին ժառանգուելու առաքելութեանց, ինչպէս նաեւ՝ ազգային արժանապատուութեան եզակի ապրումի:



Տնօրէնը բարի երթ մաղթելով շրջանաւարտներուն՝ բեմ հրաւիրեց առաջնորդ սրբազան հայրը եւ օրուան պատգամախօսը, որոնք տնօրէնին հետ կատարեցին վկայականներու բաշխումը:

Այնուհետեւ, առաջնորդ սրբազան հայրը տուաւ իր պատգամը եւ արժեւորեց կրթական այն երախտարժան աշխատանքը, որ հայ կրթութեան նուիրուած մշակներ կը կատարեն անսակարկ կերպով ու անշահախնդրօրէն: Ան գնահատեց արձանագրուած յաջողութիւնը, որ հպարտութիւն



կը ներշնչէ գիւղին ու բոլոր հայրենակիցներուն: «Վարժարան մը, որ ոչ միայն խորհրդանշուեցաւ փետուրով, այլ նաեւ լիբանանեան մայրիով, ըստ ան եւ աւելցուց: - Մենք հայ ժողովուրդի պատմութեան, անցեալին, ներկային ու ապագային գիտնորներն ենք, Մուսա Լեռան արմատով խորհրդանշուած՝ թմբուկի կշռոյթով եւ շուրջպարի դոփիւնով մեզ մասնակից դարձուցիք մեր համահայկական թմբուկի եւ շուրջպարին: Եւ այս բեմը դարձանք եւ ցորենի հասկերով, «ոսկի» հունձքով՝ նուիրումով եւ իրագործումներով»:

Ան իր օրհնաբեր թելադրանքը ուղղեց շրջանաւարտներուն, որպէսզի անոնց քայլերը ըլլան հաստատ ու ամուր եւ իրենց ունեցածը արդիւնաւորեն նաեւ իրենց վարժարանին համար:

Այնուհետեւ շրջանաւարտները, տնօրէնն ու ընդհանուր հսկիչները ընդունեցին ներկաներու ջերմ շնորհաւորանքներն ու բարեմաղութիւնները:

Վկայական ստացան.

ԺԲ. դասարանէն

Արփա-Ռիթա Սարգիսեան, Էլիսա Ապու Ասալէ, Ալեքս Ծանազեան, Փոլ Զանսըզեան, Գարոյ Զենտիլիճեան, Լարա Գարակեօզեան, Յակոբ Զափարեան, Խաժակ Աղամեան, Գարիսա Ազարեան, Մակի Զենտիլիճեան, Սիքայէլ Հանեան, Ամէլիքա Սըզայեան, Պետիկ Յերկելեան, Լեոն Դուկասեան, Մարտիկ Ատաճեան, Մաքրուի Զէյթունեան:

2. դասարանէն

Արաք Սարգիսեան, Ալեքսիա Սըզայեան, Ալեալ Գույումճեան, Ալիք Ազարեան, Ամէլա Բեռնիլեան, Ռիթա Բեռնիլեան, Սելեսա Գրիգոր, Սանան Արուշեան, Գարա Աբրուսեան, Կարո Սթանպուլեան, Զրիսթել Սապուլեան, Լիլի Գապաշեան, Մաթիտա Գեօիլեան, Յակոբ Այնթապեան:

ԱԶԳԱՅԻՆ ՅԱՌԱԶ-Գ. ՊԱՏՐԱՍՏԵՑԻՆ ՈՒ



Հայ մամուլի առաքելութիւնը պահպանելու շրջագիծին մէջ «Ազգակ» կը մնայ պատմեջի վրայ եւ ամէն քանք ի գործ կը դնէ, որ այդ առաքելութիւնը լաւագոյն կերպով շարունակուի:

Այս նպատակը իրագործելու համար «Ազգակ» 2017-Էն ի վեր ծրագրած է հիմնական աշխատանքի մը՝ «Ապագայ լրագրողներ»-ու ծրագիրին, որ լրագրութեան վարժողական ծրագիր մըն է եւ կը միտի պատրաստել երիտասարդ աշխատակիցներ, որոնք պիտի շարունակեն մամուլի աշխատանքը:

«Ապագայ լրագրողներ»-ու ծրագրի գործադրութեան զուգահեռ, «Ազգակ» ղեկավարեց 2018-ին յատուկ փորձառութիւն մը ունեցաւ նաեւ Այնճարի «Յառաջ - Գ. Կիւլպէնկեան» ազգային վարժարանին հետ: Գործակցութիւնը կատարուեցաւ, երբ դպրոցի հայոց լեզուի դասատու Նանոր Պետրոսեան «Ազգակ»-ի խմբագրութեան առաջարկեց թղթակցութիւն պատրաստելու մասին յատուկ դասախօսութիւն մը կազմակերպել դպրոցի Ե. եւ Ը. դասարանի աշակերտներուն, նկատի ունենալով, որ այդ դասարաններուն կրթական տարեկան ծրագիրը կ'ընդգրկէ այդ նիւթը:

Այնճարի մէջ արդէն իսկ մամուլի աշխատանքի մը եւ վարժանիստերու շարքի մը մասին մտածող «Ազգակ»-ի խմբագրութիւնը անմիջապէս ընդառաջեց առաջարկին եւ թղթակցութեան մասին դասախօսութիւնը կատարուեցաւ Նոր տարուան նախօրեակին:

Թղթակցութեան մասին աշակերտներուն լսած դասախօսութիւնը, ուսուցչուհիին հետեւողական աշխատանքները վերածուեցան իսկական լրագրութեան՝ բառին բուն իմաստով թղթակցութիւն կատարելու եւ հասան մինչեւ թերթերու պատրաստութեան ու հրատարակութեան:

Աւելի ուշ այդ թերթերն ու թղթակցութիւնները հասան «Ազգակ» եւ մեծ խանդավառութիւն ու գոհունակութիւն պատճառեցին խմբագրութեան, որ սկսաւ աւելի լուրջ քայլեր ծրագրել՝ Այնճարի մէջ լրագրութեան վարժողական դասընթացները կազմակերպելու առումով:

Պատրաստուած թերթերն են՝ «Մուսա Լեռ»-ը, «Ճրագ»-ը, «Բարեւ» պարբերաթերթն ու «Ծիածան» շաբաթաթերթը:

Կատարեալ բժախնդրութեամբ պատրաստուած այս չորս էջոց թերթերը կ'ընդգրկեն շատ մը մանրամասնութիւններ, ինչպէս՝ թերթին անունը, խմբագիրներուն անունները, թուական, էջաթիւ, յտակ բաժանումներ եւ թերթի մը ձեւաչափի իմաստով աշակերտներուն պատկերացումը:

Բոլորը անխտիր իրենց թերթերուն մէջ ընդգրկած են լուսանկարներ, գոյներ, ծիծաղի եւ խաղի բաժիններ, որոնք կարելի չէ իբրեւ «Ժամանակ» մեկնաբանել, այլ՝ այդ ձեւով բան փոխանցելու եւ սորվեցնելու ձեւեր:

Այս բոլորին կողքին, «Ազգակ»-ի խմբագրութեան համար մեծ գոհունակութիւն էր տեսնել հայ աշակերտին աշխատանքին ընդմէջէն արտացոլացող Նոր աշիշը եւ օրաթերթին բոլորը, որուն ընդմէջէն կը բուրբ հայ պատանիին անկեղծութիւնը եւ անոր փնտռածը՝ օրաթերթերէն:


«ՄՈՒՍԱ ԼԵՐ»



Թերթը պատրաստած են խմբագիրներ Անի Գազանեանն ու Արիսա Աբրահամեանը: Ա. էջով անոնք անդրադարձան եւ Նոր տարուան ընթացքին Այնճարի մէջ տալիս յարգուող մուսալեռցիներու աւանդութեան՝ «Զանթու քարի»-ին:



Բ. եւ Գ. էջով անդրադարձ կատարուած է գիտելիքներու, հայաստանեան լուրերու եւ ժպիտի բաժիններուն, իսկ Դ. եւ վերջին էջը տրամադրուած է խաղերու բաժինին:

ԿԻՒԼՊԵՆԿԵԱՆ ՔՈԼԵՃԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ՀՐԱՏԱՐԱԿԵՑԻՆ ԻՐԵՆՑ ԹԵՐԹԵՐԸ



«ՃՐԱԳ»



Թերթը պատրաստած են Է. դասարանի խումբ մը աշակերտներ:



Անոնք Ա. Էջով գծած են Ս. Շնուկը խորհրդանշող լուսանկար մը եւ գրած են Ս. Շնուկան զիշերը Այնճարի մէջ գործարդուող Աւետուհի ասանդութեան մասին:

Բ. եւ Գ. Էջով անդրադարձ կատարուած է գիտելիքներու եւ հանելուկներու, որոնք դարձեալ պատկերագրող կերպով ներկայացուած են: Իսկ վերջին Էջը դարձեալ յատկացուած է խաղերու բաժինի մը, որ գունաւոր է եւ դաստիարակիչ եղանակ մը ունի իր ձեւին մէջ:

«ԲԱՐԵՒ»





Թերթի խմբագիրներ Լիսին ու Փաթիլը իրենց հրատարակութիւնը նկատած են պարբերաթերթ:

Իրենց պատրաստած թերթին անուան համաձայն, անոնք իրեն առաջին պարբերութիւն՝ ընտրած են Պարոյր Սեւակի «Բարեւ» բանաստեղծութենէն բաժին մը, ինչպէս նաեւ անդրադարձած են Լոր տարուան առիթով 337 «Յառաջ» պատանեկան փութեան գիրքեր նուիրելու նախաձեռնութեան:

Բ. Էջով անոնք անդրադարձած են Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. կաթողիկոսին կողմէ 2019-ն «Յայ մամուլի տարի» հռչակելու իրականութեան:

Գ. Էջով անոնք Այնճարի մասին հարցազրոյց մը կատարած են Մովսէս Խ. Յերկէշեանի հետ. իսկ վերջին Էջով պատրաստած են պահուած բառ եւ հանելուկ մը:

«ԾՆԱԾԱՆ»



Խումբ մը աշակերտներ իրենց թերթը որոշած են կոչել «Ծիածան» եւ գայլ կը նկատեն շաբաթաթերթը:

Ա. Էջով անոնք անդրադարձած են Գարեգին Բ. Ամենայն Յայոց կաթողիկոսին կողմէ 2019-ն հայ ընտանիքի տարուան անուանումին եւ գետնդած են Յայաստանի իշխանութեան պետերուն ու Գարեգին Բ.ի շնորհաւորութիւնները հայ ժողովուրդին:

Բ. եւ Գ. Էջերով անդրադարձ կատարուած է Այնճարի լուրերուն, մեծերու խորհուրդներուն, ինչպէս նաեւ՝ գիտելիքներու բաժիններու:

Դ. Էջով պատրաստուած է պահուած բառ մը եւ «Քիչ մը ժպիտ» խորագիրով ներկայացուած է անկէթտ մը:

Իսկապէս ողջունելի աշխատանք մըն է այս մէկը, որ կատարուած է դպրոցին կողմէ: «Ազգայն»-ի կողմէ շնորհակալութիւն՝ ընծայուած գործակցութեան առիթին համար եւ վարձքը կատար բոլորին՝ տնօրէնութեան եւ ուսուցիչին, անոնց մաղթելով յաւելաւ կորով՝ մարդակերտութիւն իրենց առաքելութեան մէջ:

ԱՐՇՈ ՊԱՆԵԱՆ

«ԱՊԱՆԱՇ»-Ի ԽՄԱՐԱԳՐԱԿԱՆ

«ՁԱՐԳ-ԱՆՆԱԼ` ԶԶԻՋԵԼՈՎ» ԳԱՂԱՓԱՐՆ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ Է



Արցախի ներքաղաքական դաշտը լարուած է: Յատկապէս Սամուէլ Բաբայեանի թեկնածութեան առաջադրման համար սահմանադրական փոփոխութիւնների նպատակով ստորագրահաւաքը քաղաքականացրել է Արցախի իւրաքանչիւր բնակավայրի առօրեան: Լարուածութիւնն ակնառու է յատկապէս այն բանից յետոյ, երբ Սամուէլ Բաբայեանը յայտարարեց, որ չի սպասելու ստորագրահաւաքից յետոյ օրէնքով նախատեսուած ընթացակարգով հարցերի զարգացմանը. դրան զուգահեռ փորձելու է իր կողմնակիցներին հրապարակում հաւաքել՝ ճշունդ բանեցնելու պատկան մարմինների վրայ:

Նախագահական աթոռի համար մրցապայքարը շատ անելի շուտ է սկսել՝ դեռեւս 2018 թուականից: Ստեփանակերտի ինքնաշարժների կայանի շրջակայքում տեղի ունեցած հաւաքներից յետոյ գործող նախագահը յայտարարեց, որ մտադիր չէ 2020-ին առաջադրուել որպէս նախագահի թեկնածու: Այդ պահից յետոյ նախագահի թեկնածուի փնտռուելը թե՛ պետական օղակներում, թե՛ հասարակութեան մօտ նկատելի էր: Մասամբ ընկալելի էր նման փնտռուելի պատճառները: Դա քիտու է պետական համակարգի կենտրոնաձիգ էութիւնից, իսկ գործող սահմանադրութեամբ այդ կենտրոնացումն անհնար է շեշտուում: Մի երեւոյթ, որին բազմիցս դէմ է արտայայտուել Դաշնակցութիւնը եւ զգուշացրել այդ համակարգի արդիւնքում առաջացող վտանգների մասին: Ինչպէս, ունենք այն, ինչ ունենք:

Մէկ այլ հանգամանք, որի պատճառով թափ է տրուում լարուածութեանը, իշխանութեանը մաս կազմող ղեկավար անձանց պատասխանատուութիւնից խուսափելն է: Ապրիլեան իրադարձութիւնները առիթ տուեցին, որ արմատական բարեփոխումներ իրականացուէին: Սակայն իշխանութիւնը չփորձեց լոյսութեամբ իրականացնել բարեփոխումներ: Մեզ համար անհասկանալի է, երբ տարիներ շարունակ կառավարութեան ղեկը ստանձնած եւ Ազգային ժողովում մեծամասնութիւն ունեցող կուսակ-

ցութեան ղեկավարը բարեփոխումների իրականացման շեմին հրաժարական է տալիս եւ ուղղակի կամ անուղղակի կերպով սկսում ընտադատել իշխանութեանը: Այդ երեւոյթը ստեղծել է իշխանութեան տրոհման մթնոլորտ, որից հնարաւորութիւն ունի օգտուել իւրաքանչիւրը:

Վերջին ամիսներին ակնատես եղանակ նաեւ իշխանութիւնը ներկայացնող տարբեր անձանց՝ նախագահի թեկնածու առաջադրուելու մտայնութեան մասին յայտարարութիւններին, որոնք տարբեր հարթակներում ընկարկումների կիսի դարձան: Սա եւս անորոշութիւնն ու տրոհման մթնոլորտը անելի շեշտակի դարձրեց: Սամուէլ Բաբայեանի կողմից կազմակերպուած ստորագրահաւաքի մասնակիցները առաւելապէս դժգոհ են իշխանութիւնների վարած ընկերային քաղաքականութիւնից, որի ակիքի վրայ յենուելով՝ Ս. Բաբայեանը կարողացել է զգալի չափով ստորագրութիւններ հաւաքել: Միւս ճամբարում ստեղծուած անորոշութիւնն ու տրոհման մթնոլորտը անուղղակիօրէն թափ հաղորդեցին ստորագրահաւաքի կազմակերպմանը:

Դաշնակցութեան համար, որպէս կայուն զարգացման կարեւորագոյն ազդակ, առաջնային է օրէնքի գերակայութիւնը: Արցախում քաղաքական անցեալ ունեցող իւրաքանչիւր անձ դեռեւս չի մոռացել Սամուէլ Բաբայեանի իշխանութեան օրօք ստեղծուած ապօրինիութիւնների մթնոլորտն ու պետականութեան հիմքերը խախտող երեւոյթները: Մեր երկրում տիրող իրավիճակը մտահոգիչ է:

337 Արցախի 24-րդ Շրջանային ժողովը ընկարկել է ստեղծուած իրավիճակը եւ ներկայացրել հանգուցալուծման իր տեսլականը: Դաշնակցութեան համար «Ձարգ-աննալ» չզիջելով՝ գաղափարն առանցքային է: Առանցք, որի շուրջ կոչ է անում համախմբուել, կոչ է անում՝ ձեռքազատուել անհատական եւ նեղ շրջանակային շահերից եւ միասնական օրակարգ ձեւաւորել հիմնական հարցերի շուրջ:

17 յուլիսի 2019թ.

ՁԱՒԱՆՔԻ ԿԱՐԳ ՄԸ ԳԻՒՂԵՐՈՒ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱՆՈՐԴՈՒԻՆ


Վրաստանի Կրօնի հարցերու գործակալութիւնը թոյլատրած է Ջաւախքի Տուրքի, Կորիս, Օլաւերտ, Վաչիան, Գոման գիւղերու եկեղեցիներու վերանորոգման եւ կառուցման աշխատանքները: Այս փուլին Ախալքալաքի քաղաքապետարանը նշեալ եկեղեցիներու նախագիծերը հաստատման ներկայացուցած է Վրաստանի Մշակութային ժառանգութեան պահպանութեան գործակալութեան:

Ըստ Ջաւախքի Կրօնի հարցերու գործակալութեան ներկայացուցիչ Էլվարտ Չազաձէի՝ գործակալութիւնը արդէն արտօնած է Ախալքալաքի շրջանի Տուրքի, Կորիս, Օլաւերտ եւ Գոման գիւղերու եկեղեցիներու վերանորոգման եւ Վաչիանի եկեղեցւոյ կառուցման աշխատանքները: Վրաստանի Մշակութային ժառանգութեան պահպանութեան գործակալութեան հաստատման ներկայացուցած է Կորիս, Վաչիան եւ Օլաւերտ գիւղերու եկեղեցիներու վերականգնման եւ կառուցման նախագիծերը: Այժմ վերոնշեալ գիւղերուն մէջ կը սպասեն, որ Մշակութային ժառանգութեան պահպանութեան գործակալութիւնը հաստատուէ իրենց եկեղեցիներու վերականգնման նախագիծերը, որպէսզի

սկսին աշխատանքներուն:

Կորիս գիւղի Սուրբ Ստեփանոս եկեղեցւոյ վերականգնողական աշխատանքները սկսած էին 10 մայիսին, երբ գիւղացիները փորձած էին թոյլտուութիւն ստանալ եւ չէին ստացած զայն: Զանի մը տարի է՝ անոնք գումար կը հաւաքեն եւ որոշած են այս տարի սկսիլ շինարարութիւնը, որովհետեւ եկեղեցւոյ պատերը արդէն քանդուած էին: Մշակութային ժառանգութեան պաշտպանութեան ազգային գործակալութիւնը տեղեկանալով առանց թոյլտուութեան վերականգնման մասին՝ նախագրելաւցուցած էր, այլուհետեւ վարչական պատասխանատուութեան ենթարկած Իւրիլ Շառուկեանը, որուն տուեալները գրուած են Կորիսի բնակիչներուն անունով գործակալութեան ուղղուած նամակին մէջ: Այժմ աշխատանքները կանգ առած են:

«ՓԱՆՈՐԱՄԱ»



ԼՈՒՐԵՐ ԿԱԹՈՂԻԿՈՍԱՐԱՆԵՆ

«ՀԱՅ ՄԵԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՆԵՐՈՒ ՏԱՐԱԾՈՒՄԸ ԻՐԱՋԱՆՉԻՐ
ՀԱՅՈՒ ԱԶԳԱՆՈՒԵՐ ՊԱՐՏԱԽՈՐՈՒԹՅՈՒՆ ԴԵՏԶ Ե՝ ԴԱՌԱՑՈՒՄ»,
ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ



Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. կաթողիկոս երկուշաբթի, 15 յուլիս 2019-ին Ս. Աստուածածին վանքին մէջ ողջունեց այցելութիւնը խումբ մը արուեստագիտուհիներու, որոնք Հայաստանէն եկած էին «Հմայիչ Հայաստան» Պիքֆայայի մէջ՝ թեմայով հայ ժողովուրդի մշակութային արժեքները ներկայացնելու շրջանի ժողովուրդին:

«Մշակոյթը ժողովուրդի մը ինքնութեան ու ինքնահասկացողութեան շոշափելի արտայայտութիւններն ենք: Ան գործը գործօն է ո՛չ միայն ժողովուրդի ինքնութեան պահպանման, այլ նաեւ՝ անոր գոյութեան ամրացման: Այսպէս եղած է հայ մշակոյթը մեր ժողովուրդին համար պատմութեան ընթացքին: Ինքնութիւն փճացող ներկայ համաշխարհայնացած աշխարհին մէջ, ուր ազգերու մշակոյթները սկսած են այլափոխուիլ համաշխարհային մշակոյթի ներխուժումով, փոքր ժողովուրդները հրամայական կարիքը ունին ամրորել կառչելու իրենց մշակութային արժեքներուն՝ զանոնք վերանորոգելով, վերակենսատրելով ու դարձնելով ներկայ այլամասնեան համահունչ: Նման առաքելութեան կոչուած է նաեւ մեր ժողովուրդը ու յատկապէս մեր մշակոյթի գանազան մարգերուն մէջ գործող ու ծառայող մեր մշակոյթի մշակները», ըսաւ կաթողիկոսը՝ քաջալերելով նման նախաձեռնութիւնները, որոնք նաեւ մեծապէս կը նպաստեն Հայաստան-սփիւռք գործակցութեան առաւել ամրապնդման:

Յայտնենք, որ երկու օրերու վրայ տարածուած յիշեալ մշակութային ձեռնարկը տեղի ունեցաւ Պիքֆայայի մէջ, որուն ներկայ գտնուեցան, հայերու կողքին, նաեւ մեծ թիւով տեղացիներ: Հոն ներկայացուեցան՝ հայկական երաժշտութիւն, աստղագործութիւն, գորգաշինութիւն եւ մշակութիւն այլ քննադատներու պատկանող իւրայատուկ աւանդութիւններ:

Յիշեալ ձեռնարկին մաս կազմող Հայաստանէն ժամանած հայուհիները այցելեցին վեհափառ հայրապետին եւ միաբան հայրերու ներկայութեան քանոնով եւ տուտուկով ներկայացուցին հայկական երաժշտական կտորներ, նաեւ հոգեւոր երաժշտութեան կատարումին տուտուկով իր մասնակցութիւնը բերաւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան երիտասարդ միաբաններէն Օշին արք. Գուլերթանեանը:

ԴԱՍԱՆՕՍՈՒԹԻՒՆ՝ «ԵԿԵՂԵՑԻՆ ՆԵՐԿԱՑ ԱՃԵԱՐԴԻՆ ՄԵՋ» ՆԻԹՈՎ



Ուրբաթ, 12 յուլիս 2019-ի երեկոյեան Ս. Աստուածածին վանքին մէջ վեհափառ դասախօսութիւն մը տուաւ «Եկեղեցին ներկայ աշխարհին մէջ» նիւթով: Միջին Արեւելքի եկեղեցիներու երիտասարդ ներկայացուցիչները, շուրջ 50 անձերէ բաղկացած, իրենց դասախօսներով եկած էին լսելու կաթողիկոսը: Անոնք երկու շաբաթներու վրայ երկարաձգուած խորացեալ յատուկ աստուածաբանական դասընթացքի հետեւելու եկած էին Լիբանան՝ զանազան երկիրներէ:

Արամ Ա. Նախ անդրադարձաւ եկեղեցւոյ ըմբռնումին՝ որպէս քրիստոսի խորհրդական մարմինը: Ան շեշտեց, որ քրիստոնեայ ըլլալ՝ կը նշանակէ պատկանիլ եկեղեցւոյ: Եկեղեցին հաւատքի համայնք ըլլալով, միաժամանակ հաւատքի առաքելութիւն է՝ քրիստոսի առաքելութիւնը շարունակող, ըսաւ հայրապետը եւ այս կէտէն մեկնելով՝ ան նաեւ անդրադարձաւ եկեղեցւոյ առաքելութեան զանազան տարածքներուն՝ ընդգծելով ընկերային ծառայութեան ու դաստիարակութեան իւրայատուկ կարեւորութիւնը:

Իր դասախօսութեան երկրորդ բաժինին մէջ հայրապետը խօսեցաւ միջեկեղեցական շարժումին մասին՝ նշելով անոր յատկանշական երեսները եւ ապա՝ նպատակը: Ան յատկապէս շեշտեց, որ եկեղեցիներու միջեւ գործակցութիւնը համաշխարհայնացած ներկայ աշխարհին մէջ հրամայական է: «Եկեղեցին չի կրնար գոց լորսփի մէջ ապրիլ, ընկերութեան կեանքի լուսանցքին վրայ մնալ եւ դառնալ անտարբեր՝ ներկայ աշխարհը յուզող հարցերուն նկատմամբ: Անհրաժեշտ է, որ եկեղեցին կենդանի ներկայութիւն դառնայ ընկերութեան կեանքին մէջ: Հետեւաբար միջեկեղեցական գործակցութեան ճամբով եկեղեցւոյ վկայութիւնը կը դառնայ աւելի ազդու», ըսաւ ան:

Աւարտին հայրապետը պատասխանեց իրեն ուղղուած շարք մը հարցումներու:

ԿԱԹՈՂԻԿՈՍԱՐԱՆԻ «ԿԻԼԻԿԻԱ» ԹԱՆԳԱՐԱՆԻ ՎԵՐԱՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Կաթողիկոսարանի «Կիլիկիա» թանգարանի վերանորոգութեան աշխատանքները արդէն ընթացք առին: Արդարեւ, 1996 թուականին բացւած «Կիլիկիա» թանգարանի վերանորոգութիւնը դարձած էր հրամայական՝ մեկ կողմէ նկատի ունենալով ներքին փոփոխութիւններու ու նորոգութիւններու, եւ միւս կողմէ՝ նոր ստացուած իրերու դասաւորման անհրաժեշտութիւնը:

Ընդառաջելով Արամ Ա. վեհափառ հայրապետին փափաքին՝ վերանորոգութեան աշխատանքներուն բարեբարութիւնը ստանձնած է Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան թեմի Ազգային վարչութեան ատենապետ Կարո Էշկիեանը:

Վերանորոգութեան աշխատանքներուն մօտէն կը հետեւի թանգարանի յանձնախումբի ատենապետ Մկո Շափուճեանը: Աշխատանքները պիտի տեսնէ շուրջ երկու ամիս, որուն ընթացքին թանգարանը այցելուներ պիտի ջնդուին:

ՀԱՄԱՆՈՑ ՀԱՅՐԵՆԱԿԱՑԱԿԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ
ԵՒ ՀԱՄԱՆՈՑ ԴԵՐՈՍԱՄԱՐՏԻ 100-ԱՄԵԱԿԻ ՅԱՆՁՆԱԽՈՐԹԻ
ԱՆԿԱՍՏԵՐՈՒՆ ԱՅՅԵԼՈՒԹԻՒՆԸ

Երեքշաբթի, 9 յուլիս 2019-ին վեհափառը ընդունեց Հաճնոյ հայրենակցական միութեան վարչութեան եւ Հաճնոյ հերոսամարտի 100-ամեակի



յանձնախումբին անդամները՝ Փոլ Եագուպեան, Արամ Մալեան, Ժիրայր Դանիէլեան, դոկտ. Անդրանիկ Տազեւեան եւ Հայկ Օդուկուզեան:

Այցելութեան նպատակն էր կաթողիկոսը տեղեակ պահել յառաջիկայ տարի Հաճնոյ հերոսամարտի 100-ամեակին առիթով իրագործուելիք ծրագիրներուն՝ Լիբանանի, Հայաստանի եւ սփիւռքի այլ գաղութներուն մէջ:

Հայրապետը գնահատեց հայրենակցական միութեան գործունեութիւնը, ինչպէս նաեւ՝ համահայկական մակարդակով Հաճնոյ հերոսամարտի 100-ամեակին նշումը կատարելու իրենց նախաձեռնութիւնը: Այս առիթով, վեհափառ հայրապետը նաեւ շեշտեց հայրենակցական միութիւններուն դերը մեր ժողովուրդին կեանքին մէջ, յատկապէս՝ հայապահպանման նպատակով անոնց ներդրումը կրթական, մշակութային ու ընկերային մարգերուն մէջ:

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ
«ՇՆՈՐՀԱՆԻ» ԵՐԳՁԱԽՈՐԹԸ ՎԵՐԱՆՈՐԴ ԹԱՓՈՎ ԿԸ ՇԱՐՈՒՆԱԿԵ
ԻՐ ԱՌԱՅԵԼՈՒԹԻՒՆԸ

Երեքշաբթի, 9 յուլիս 2019-ին, ընդունելով վարչութիւնը Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Անթիլիասի մայրավանքի աւելի քան 45 տարիներու ծառայութիւն ունեցող «Շնորհալի» երգչախումբին, վեհափառ հայրապետը իր ջերմ գնահատանքը յայտնեց երգչախումբին ծաւալած հոգեւոր ու մշակութային առաքելութեան: Ան յատկապէս ողջունեց երգչախումբի ներկայ խմբավար Չաւէն արք. Նաճարեանին կողմէ կատարուող հետեւողական աշխատանքը, խումբին որակին ու քանակին ապահովման նպատակով:

Այսօր երգչախումբը կը բաղկանայ շուրջ 65 երկսեռ անդամներէ եւ ունի իր նորակազմ վարչութիւնը:

«ԱՐԵԳ», «ԸՆԱՐ» ԵՒ «ԱՐԻՆ»
ՊԱՐԱՆՈՒՐԵՐՈՒ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՆ ԱՅՅԵԼՈՒԹԻՒՆ



Երկուշաբթի, 8 յուլիս 2019-ին Պիքֆայայի Սուրբ Աստուածածին վանքին մէջ կաթողիկոսը ընդունեց այցելութիւնը «Նոր սերունդ» մշակութային միութեան «Արեգ», Համազգայնի «Ընար» եւ ՀԲԸՄ ՀԲԸ-ի «Արին» պարախումբերու վարչութիւնները:

Վերոյիշեալ երեք միութիւններուն պարախումբերը նախորդող շաբաթներուն Ս. Աստուածածին վանքի շրջափակին մէջ միասնաբար հանդէս եկան Անթիլիասի մայրավանքին մէջ տեղի ունեցած Հայ մամուլի համահայկական համագումարին առիթով:



Հայրապետը պարախումբերու վարչութեանց իր բարձր գնահատանքը յայտնեց՝ ողջունելով միացեալ ելոյթով մեր ազգային միասնականութիւնը ամրապնդելու եւ միացեալ ուժերով մեր մշակութային արժեքները տարածելու անհրաժեշտութիւնը: Ան ըսաւ, որ պարզ մեզի համար սովորական նշանակութիւն չունի, ան հայ ժողովուրդին հարազատ հոգիին ապրումներուն ու ձգտումներուն արտայայտութիւնն է: Հետեւաբար, այս նախանձախնդրութեամբ, մեր մշակութային միութիւնները յատուկ կարեւորութիւն պետք է ընձային հայկական պարին՝ զայն անանջատելի մասը նկատելով հայ դպրոցի հայակերտման առաքելութեան:

ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ ԸՆԴՈՒՆԵՑ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՐՈՒՆԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՅՆՆԱԿՐԵՑ ԳՐԻԳՈՐ ՄԱՀՏԵՐԵՃԵԱՆԸ



Գ. Մահսերեճեանի այցելութիւնը առիթ հանդիսացաւ անդրադառնալու ընդհանրապէս մեր Սուրբ Աթոռի առաքելութեան հետ առնչուած աշխատանքներուն ու յատկապէս Եմիրութեանց, Զաթարի եւ շրջակայից թեմի գործունեութեան:

ՊԱՐՄԿԱՀԱՅՔԻ 1918-Ի ՀԱՅՈՑ ՋԱՐԳԵՐՈՒ ՎԱԻԵՐԱԳՐՈՒՄԸ



Շեփիւր Կարապետեան-Սամուէլեան



Դոկտ. Ռոզմարի Յարութիւնեան-Զոհեն
edition, printed in
China): Հեղինակը ինք գլուխներու մէջ կը նկարագրէ այդ
շրջանի կարգ մը վերապրող ականատես վկաներու յուշերը:

ՅԱՐՈՒԹԻՒՆ ԻՍԿԱՅԱՏԵԱՆ
Շաբ.ը՝ էջ 7

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄՇԱԿՈՅԹԻՆ ՀԱՄԵՄՈՒԱԾ ՅԱՒԵԼՈՒՄ. ՀԱՅԱՏԱՌ ԹՈՒՐՔԵՐԷՆ ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԳՐՔԵՐԸ

Սիտար Էրկենի «Օսմանեան կայսրութեան պատմութեան վերջին շրջանում օսմանեան խոհարարական մշակոյթում հայկական խոհանոցի դերը. հայատառ թուրքերէնով գրուած խոհարարական գրքեր» վերնագրով գիրքը հրատարակուել է «Լիպար» հրատարակչութեան կողմից։ Նա ներկայացնում է հայատառ թուրքերէնով գրուած խոհարարական գրքերի մշակութային ազդեցութեան եւ արաբատառ ու հայատառ թուրքերէնով գրուած խոհարարական գրքերի միջեւ եղած կապը։ Սիտար Էրկենի հետ զրուեցինք խոհանոցային մշակոյթի մասին՝ հիմք ընդունելով վերջինիս գիրքը։

ՀԱՐՅՈՒՄ. - Մի փոքր կը պատմե՞ք ձեր մագիստրոսական թեզը գրելու ընթացքի մասին։

ՊԱՏԱՍԽԱՆ. - Խոհանոցային մշակոյթի վերաբերեալ ուսումնասիրութիւնն արել եմ Պոլսի Պիլկի համալսարանի մշակութային հետազօտութիւններ բաժնում, այն եղել է իմ մագիստրոսական թեզի թեման։ Ի հարկէ հետազօտութեան ընթացքը մի փոքր բարդ էր։ Նախկինում յատուկ դպրոցում խոհարարութեան արագացում զասերի էի գնացել, բարձրագոյն կրթութեամբ էլ ընկերաբան եմ։ Յետեաքար հայատառ թուրքերէն խոհարարական գրքերն իմ հետաքրքրութեան շրջանակներում էին, ինչպէս նաեւ այն մշակութային բաժնին համապատասխան թեմա էր։ Թեմայի վերջնական ընտրութիւնից յետոյ սկսուեց գործի դժուարին փուլը։ «Արաս» հրատարակչատանը թուրքերէն թարգմանուած միայն մէկ գիրք կար։ Դժուար էր գտնել հին օրինակները, բացի այդ՝ մի փոքր ժամանակ պահանջուեց, մինչեւ գտայ այն մարդկանց, որոնք ունէին այդ գրքերը։ Գիտական թեզիս ղեկավարը Այիան Աքթարն էր, որը բազմաթիւ հարցերում աջակցեց ինձ։ Իմ ընկերներից Սեսիլ Բաջճի շնորհիւ կարողացայ գտնել անհրաժեշտ գրքերի մի մասը։ Աշխատանքը բարդ էր, բացի այդ՝ դժուար էր գտնել անհրաժեշտ գրքերը։ Ամենակարեւորն այն էր, որ ես կարողանայի գործը շարունակել այն կետից, որին թեմայի ուսումնասիրութիւնը հասցրել էին Նախկին հետազօտողները։ Երբ տալիս էնք հին խոհարարական գրքեր անունը, առաջիններից մէկը, որ մտքներիս է գալիս, հետազօտող Թուրկուք Զուրէն է։ Ես սկսեցի աւելի խորը ուսումնասիրել նրա ու միւսների արած գործի մի մասը միայն։ Այսպէս նպատակադրուեցի ուսումնասիրել հայատառ թուրքերէնով գրուած բնագրերը եւ հայկական խոհանոցը։

Հ. - *Ձեր գրքի նախաբանում խօսում էք այն մասին, որ հետազօտողների շատ չի հետաքրքրում խոհանոցային մշակոյթը։ Ինչո՞ւ է այդպէս։*

Պ. - Դրանով ցանկանում եմ ասել, որ շատ աւելի բան պէտք է իմանալու հայատառ թուրքերէն բնագրերի մասին։ Ի հարկէ հետազօտողները, ինչքան որ հնարաւոր է, իրենց աշխատանքները կառուցում են իրենց հետաքրքրութեան շրջանակներում, բայց ես թեզս գրելիս, որ երեք տարի առաջ էր, հանդիպեցի ոչ միայն հայատառ, այլեւ քարամաներէնով (յունատառ թուրքերէն) ու եքրայատառ թուրքերէնով գրուած բազմաթիւ բնագրերի։ Ես այդպիսի մէկական-երկուական նախադասութիւն տեսել եմ այն գրքերի եզրերին, որոնք օգտագործել եմ իմ հետազօտութեան համար։ Այս թեմայով, ի հարկէ, բազմաթիւ գիտնականներ հետաքրքրուում են եւ խորը ուսումնասիրել են, այնուամենայնիւ, կարծում եմ, որ ընդհանուր առմամբ տարբեր այբուբեններով գրուած թուրքերէն բնագրերով չեն հետաքրքրում կամ տեղեակ չեն դրանց մասին։ Երբ մտածում ենք հայատառ թուրքերէն գրուած բնագրերի շուրջ արուած ուսումնասիրութիւնների մասին, առաջին անձինք, որ մեր մտքին գալիս են, Յասմիկ Ստեփանեանն ու Գեորգ Փամուլջեանն են, իսկ յունատառ թուրքերէնի ժամանակ յիշում ենք Էվանկելինա Պալթային։ Նրանցից բացի՝ ուրիշ հետազօտողներ եւս կան, սակայն կարծում եմ, որ նրանց գործերը թերի են։

Հ. - *Դուք խօսում էք այն մասին, որ 1915 թ. տեղի ունեցած ցուաւի իրադարձութիւնները (Յայոց ցեղասպանութիւն, «Ակունք» խմբ.) հայ գրականութեան վրայ մեծ ազդեցութիւն են թողել։ 1920 թ. ի վեր սփիւռքում հայատառ թուրքերէնով գրուած գրքերի աճ է նկատուել։ 1915 թ. անցել է 100 տարի, սակայն Թուրքիայում նման գրքերի հրատարակութեան գործում աճ չկայ։ Ինչո՞ւ։*

Պ. - 1915 թ. յետոյ Օսմանեան կայսրութեան տարածքում ապրած հայերը ստիպուած են եղել գաղթել տարբեր երկրներ։ Այդ երկրնե-



րում նրանք տպարաններ են բացել եւ շարունակել գործը։ Դա էլ, ինչպէս դուք էլ նշեցիք, մի քանի տարի յետոյ են կարողացել սկսել։ Երանի՜ հնարաւոր լինէր 1920 թ. յետոյ հրատարակուած գրքերը, բնագրերը նախ թարգմանել թուրքերէն, ապա՝ այլ լեզուներով։ Տեղի ունեցած իրադարձութիւնների (Յայոց ցեղասպանութիւն, «Ակունք» խմբ.) անկայտ հետեւանքները եթէ մի կողմ թողնենք, ապա սփիւռքահայերի կողմից աշխարհի բազմաթիւ վայրերում տպագրուած գրքերի բովանդակութիւնը, թարգմանութիւնները, թեզիս թեմայի՝ խոհանոցային մշակոյթը, կամ էլ բազմաթիւ այլ թեմաներով գրուած բնագրերը շատ կարեւոր են, քանի որ դրանք այդ ժամանակուայ մշակութային եւ գրական գործընթացի մի մաս են։ Այդ սերնդից յետոյ, բնականաբար, նման գրութիւններ այլեւս չեն գրուել։ Ես կարծում եմ, որ հայատառ թուրքերէնով գրուած բոլոր գրութիւնները, որոնք գրուել են դասական հայերէնի դժուարութեան եւ օսմանեան ժամանակաշրջանում առօրեայ կեանքում թուրքերէն իմանալու անհրաժեշտութեան պատճառով եւ դարարել են գրուել 20-րդ դարի կեսերին՝ տեղի ունեցած քաղաքական իրադարձութիւններով պայմանաւորուած, շատ արժեքաւոր են։ Յուսով եմ, որ մի օր մանրամասնօրէն կ'ուսումնասիրունէ 1891 թ. Յաճըպէլզաւտ Ամմետ Մուիթար էֆենտու կողմից գրուած «Օսմաներէն իմացողների համար չորս օրում հայերէն սովորելու մեթոդիկան» աշխատութեան նման գրքեր հրատարակելու անհրաժեշտութեան եւ պահանջարկի թեման եւ ներկայիս վիճակը։

Հ. - *Եւրոպայում խոհանոցի եւ ազգային մշակոյթի միջեւ անմիջական կապ կայ։ Օսմանեան կայսրութիւնում հայերի ու թուրքերի մշակութային միախառնման գործում խոհանոցը դեր ունեցե՞լ է։ Այսօր շարունակո՞ւմ են այդ ասնդդոյթները։*

Պ. - Ես կարծում եմ, որ խոհանոցը մեծ ու կարեւոր դեր է կատարել Օսմանեան կայսրութիւնում հայերի ու թուրքերի՝ ընդհանուր յայտարարի գալու հարցում։ Իրականում զուցէ եւ դա պայմանաւորուած էր նրանով, որ այսպէս ասած՝ «տան ներսը» համարուել է խոհանոցը։ Օսմանեան ժամանակաշրջանին պատկանող բազմաթիւ խոհարարական գրքերում տեղ գտած ուսեստները ներկայում թե՛ հայկական, թե՛ թուրքական խոհանոցի մաս են։ Եթէ դրան նայենք դրական տեսանկիւնից, ապա, ինչպէս դուք նշեցիք, այն ապահովել է Օսմանեան կայսրութիւնում թուրքական ու հայկական մշակոյթների միախառնումը։ Ինչ վերաբերում է մեր օրերին, այն կէտը, որին պէտք է ուշադրութիւն դարձնել, Պուրակ Օնարանը հետեւեալ կերպ է բնութագրում. ազգ-պետութեան կառուցման գործընթացում Օսմանեան կայսրութիւնը թուրքական պետութեան փոխելու ընթացքում իրերի անուակոչումներն ու գտումներն են։ Այս մասին յստակ պատկերացումները որչափտ կը լինեն այն ժամանակ, երբ այս տարիների ընթացքում տեղի ունեցածները վերլուծուեն։ Կարծում եմ՝ կարեւոր է, թէ ի՞նչ յետին նպատակ են հետապնդում հայկական խոհանոց օսմանեան խոհանոցից առանձնացնելու կամ չառանձնացնելու տեսակետները։ Կստահ եմ, որ ներկայում երկու մշակոյթների կողմից էլ իրենց համարուող ուսեստների փոքրիկ տարբերութիւնները այդ ամբողջականութիւնն աւելի են գեղեցկացնում։ Շատ իս, հնարաւոր է տեսնել այդ բաժանման օրինակները որոշ շրջաններում, որտեղ Պոլսի թաղամասային մշակոյթը դեռեւս առկայ է։

Հ. - *Լա՛ւ, իսկ հայ բնակչութեան թուի կրճատումը ազդե՞լ է արդ-*

եց խոհարարական մշակոյթի վրայ։

Պ. - Ի հարկէ։ Եթէ չկան մարդիկ, խոհանոց էլ չկայ։ Ինչպէս արդէն նշեցի, որոշ շրջաններում ապրած հայերի խոհարարական մշակոյթը պահպանում է այդ շրջանների առեստրի մէջ կամ շուկայում։ Ինչքան էլ ականջին սովորական թուայ, ճաշի համար անհրաժեշտ մթերքը զնելիս կողքին քեզ հետ առեստուր անող մարդուց խորհուրդ են հարցնում. դա մի փոքր էլ այս տարածքի իւրայատկութիւնն է։ Մարդկանց քանակի կրճատումը, այո՛ւ, պատճառ է հանդիսանում, որ այդ խոհանոցային մշակոյթին աւելի քիչ հասնիպենք։ Բայց իմ հաւատն անսպառ է այն հարցում, որ յատկապէս վերջին տարիներին Անատոլիայի (Արեւմտեան Հայաստանի, «Ակունք»-ի խմբ.) խոհանոցի եւ մշակոյթի շուրջ արուած ուսումնասիրութիւնները կ'օգնեն, որ հայկական խոհանոցային մշակոյթն իր արժանի տեղը գտնի։ Բացի այդ՝ կարծում եմ, որ այդ մշակոյթի պահպանման մէջ մեծ ներդրում ունեն յունական եւ հայկական ճաշարանները, որոնց թիւը քիչ է։

Հ. - *Արաբատառ թուրքերէնով եւ հայատառ թուրքերէնով գրուած խոհարարական գրքերի միջեւ առկայ ազդեցութեան մասին էք խօսում։ Ի՞նչ չափերի է հասնում այդ ազդեցութիւնը լեզուների մէջ։*

Պ. - Երբ որոշեցի թեզիս թեման, ցանկանում էի անել նաեւ մի աշխատանք, որով երեւան կը հանէի այն, թէ մէկը միւսից ինչքանով են ազդուել արաբատառ ու հայատառ թուրքերէնով գրուած խոհարարական գրքերը։ Սակայն այն պատճառով, որ ընդհանուր ուսեստների բաղադրատոմսերի միայն մի մասը կարողացայ գտնել, եւ որ պէտք է աշխատանքիս ծաւալը շատ ընդգրկուն չլիներ, չկարողացայ ուսումնասիրել, թէ այդ ուսեստները ինչքանով են իրար նման կամ տարբեր։ Նպատակ ունեմ մի օր այս աշխատանքն ընդլայնել, յայտնի գրքերից բացի՝ աւելացնել նաեւ այլ գրքեր, եթէ կան, եւ այդ գրքերում եղած բաղադրատոմսերի վրայ հիմնուելով՝ մատենաշար պատրաստել։ Երբ աւարտեցի աշխատանքս, սկստեցի, որ 1876 թ. հրատարակուած «Խոհարարներին բանալին» գիրքը թե՛ հայատառ, թե՛ արաբատառ թուրքերէնով գրուած խոհարարական գրքերի մէջ առաջին ամենաընդգրկուն ուսումնասիրութիւնն է։ Այդ գրքում կան բազմաթիւ բաղադրատոմսեր, որոնցում առկայ են արաբատառ թուրքերէնով գրուած միւս գրքերից տարբերուող, օրինակ՝ խոզի մսի ու ալքոհոլով պատրաստուող ուսեստների բաղադրատոմսեր։ 1901 թ. տպագրուած հայատառ թուրքերէնով գրուած մէկ այլ գիրք էլ բուսակերների համար պատրաստուած յայտնի առաջին գիրքն է, որտեղ բաղադրատոմսերի հետ մէկտեղ բազմաթիւ խորհուրդներ կան առողջ ապրելակերպ վարելու համար։ 1883-84 թթ. արաբատառ թուրքերէնով գրուած «Նոր խոհարարական գիրք։ Ներկայիս մեթոտները եւ անուանի խոհարարների օգտագործած հնարքների մասին աննման ուսելիքների բաղադրատոմսեր» վերնագրով գրքում առկայ ուսեստների բաղադրատոմսերի կէսից աւելին վերցուած է 1871 թ. հայատառ թուրքերէնով հրատարակուած «Նոր խոհարարական գիրք» եւ «Գրուշակեղէն» գրքերից։ Արաբատառ ու հայատառ թուրքերէնով գրուած ամենայայտնի խոհարարական գրքերի մէջ ընդհանուր շատ ուսեստներ կան։ Յետեաքար, երբ ուսումնասիրում ենք այդ ժամանակաշրջանի խոհարարական գրքերը, հնարաւոր չէ չանդրադառնալ հայատառ թուրքերէնով գրուած խոհարարական գրքերին։

Իմ աշխատանքի ընթացքում ես փորձեցի գտնել նաեւ յունատառ ու եքրայատառ թուրքերէնով գրուած խոհարարական գրքեր, սակայն առիթ չեմ ունեցել դրանք խորութեամբ ուսումնասիրելու։ Կարծում եմ, որ կարեւոր են ոչ միայն թեզիս թեման հանդիսացող խոհարարական մշակոյթի ու խոհանոցի, այլեւ բոլոր ոլորտներում տարբեր այբուբեններով թուրքերէն գրուած բնագրերի ուսումնասիրութիւնները։ Յուսով եմ, որ այդ թեմաներով ուսումնասիրութիւններ կ'արուեն։

http://www.agos.com.tr/tr/yazi/22571/ortak-kulture-bir-cesni-ermenih a r f l i - t u r k c e - y e m e k - kitaplar?fbclid=IwAR2ZaM5CK4ziRavaUSBF3htOMtXGWFJZ0bXXTUT8VUCWEOEuFhjUdIsjXPs

ԻՇԽԱՆ ԷՐՏԻՆԶ
(Թարգմանեց
ԱՆՔ ՄԵԼՁՆԵԱՆԸ

«Ակունք»

ՊԱՐՍԿԱՀԱՅՔԻ 1918-Ի ՀԱՅՈՑ ...

Շարունակուած 6-րդ էջէն

Պոլս. Ռոզմարի Յարութիւնեան-Զոհէն յուշագիրքի յառաջաբանին մէջ Պարսկահայքի հայասպանութեան մասին կը խորհրդածէ եւ ընդհանուր գիծերու մէջ կը բացատրէ անոր պատճառները։ 1918-էն առաջ, Ա. Համաշխարհային պատերազմին մասնակից պետութիւններու աչքը Պարսկաստանի վրայ էր, հակառակ այն իրողութեան, որ վերջինս պատերազմին չեզոք դիրք բռնած էր։ Ռուսիա կը ձգտեր հարակի տաք ջուրերը իջնել եւ անոր նաահանակատները օգտագործել։ Մեծն Բրիտանիա իր այխորժակը սրած էր Պարսկաստանի հարաւաւրեւմտեան շրջանին մէջ գտնուող նաւթահորերուն տիրապելու, դէպի Յնդկաստան երթուցելոյ իր նաւերուն վարձելանիւթ հայթաթելու։ Նպատակաւ, այդպիսով, ցամաքի ճամբով ապահովելու Յնդկաստանի հետ իր կապերը։ Նկատելով, որ Պարսկաստան հետզհետէ կը դառնար ճարտարարարութեան երկիր մը, Գերմանիա կը ձգտեր իր արդիւնաբերական յառաջացած մեքենաներն ու սարքերը սպառել պարսկական շուկային մէջ եւ փոխարենը՝ ապահովել հսկայական շահեր։ Ֆրանսացիները, պէմքիցացիներն ու իռլանտացիները կը ձգտէին իրենց արդիւնաբերական ապրանքներով (շաքար, ծխախոտ եւ հեռագրական գործիքներու եւ ցանցերու հաստատում) ու առեստուր-վարչական ծառայութիւններով գոհացում տալ պարսկական շուկային՝ նիւթական կարեւոր շահերու դիմաց (էջ 17-18)։

Այս բոլորին մէջ, ըստ հեղինակին, Միացեալ Նահանգները այդ տարիներուն Սիջին Լիտելքի մէջ աւելի մարդասիրական դեր կը կատարէին, քան՝ քաղաքական կամ առեստրական։ Անոնք ամեն ազգի եւ կրօնի որբերուն զանազան տեսակի օգնութիւններ կը հասցնէին, որբանոցներ կը կառուցէին, որբեր կը հաւաքէին եւ կը խնայրէին զանոնք, դպրոցներ ու ուսումնարաններ կը բանային անոնց համար։ Ամերիկացիները կը գործէին միսիոնարական միութիւններու միջոցով։ Միացեալ Նահանգներու վարչամեքենան քաղաքականութեան եւ առեստուրի մէջ նուազ փորձառու էր, քան՝ իր եւրոպացի դաշնակիցները, որոնք դարերու փորձառութիւն ձեռք ձգած էին գաղութատիրական հարցերու մէջ եւ աւելի շահադիտական անկիւնէ նայելով կը գործէին ամենուրեք, մանաւանդ՝ Միջին Արեւելքի մէջ (էջ 18)։

համար։ Թուրք գիւուորները (ասկէարները) հայ կիներ ու աղջիկներ կ'առեսանգէին, կը բռնաբարէին եւ կը սպաննէին։ Թուրքերու քաղաք մուտքին, իրենց ձերբակալած հայ այրերը լեռները տանելով՝ կոտորած էին։ Յեղիսակը կ'ըսէ, որ Պարսկաստանի կառավարութիւնը ոչ մէկ ճիգ կը թափեր հայերը պաշտպանելու, քանի որ անոր համար բաւ էր, որ վարչակարգը գերծ մնար թուրքերու չարիքէն... (էջ 19)։

1915-1918 թուականներուն թուրքերու իրագործած հայասպանութիւնը կատարուած չէ միայն Հայաստանի արեւմտեան հատուածին, Կիլիկիոյ եւ ընդհանրապէս օսմանեան պետութեան սահմաններուն մէջ, այլ նաեւ տեղի ունեցած է հոն, ուր որ թուրք գիւուորը իր պիղծ ոտքը կոխած է, Ներառեալ՝ Հայաստանի արեւելեան հատուածին, Կրաստանի զանազան շրջաններուն եւ Պարսկահայքի մէջ, որ այդ տարիներուն եւ մինչեւ օրս կը գտնուի պարսկական գերիշխանութեան տակ։ Այս իրականութեան մասին դժբախտաբար հայկական պատմագիտութեան եւ ընդհանրապէս հայկական միջավայրին մէջ թիրիմացութիւն գոյութիւն ունի, քանի որ այդ մասին շատ քիչ խօսուած է։

Արդարեւ, իրաւացի է «Վերապրած խոյեցի Արուեսակը» յուշագիրքի հեղինակը իր նախաբանին մէջ, ուր կ'ըսէ. «Քիչ թիւով մարդիկ են տեղեակ այն իրականութեան մասին, որ օսմանցիները այդ եղեռնը իրականացրել են ոչ միայն իրենց երկրում (օսմանցիներու երկրի»-ն մեծագոյն մասը ուրիշ ժողովուրդներու հայրենիքն է. Յ. Ի.) այլ՝ լեւ՝ հարեան երկրների հողի վրայ», ինչպէս որ նշած եմ «Վկայաբան հայկական ցեղասպանութեան» հատորաշարի Գիրք Ե., Պեյրուք, 2013, էջ 242-ի մէջ։ Մէկ խօսքով, թուրքերու կողմէ արեւմաքանքումը կատարուած է նաեւ հայոց հայրենիքի՝ Հայկական Լեռնաշխարհի անխտիր բոլոր շրջաններուն մէջ՝ առանց բացառութեան, ինչ որ յաւելեալ ապացոյց է, որ հայաջնջման ծրագրիկը կեղեքնական նպատակը հայութիւնը վերացնելն էր իր հազարամեակներու հայրենիքին մէջ։

ՊԷՅՐՈՂՈ

ՊԱՍԵԹՊՈԼ

ԾՕ ՄՈՒԺԱՅԵՍ
ՆՇԱՆԱԿՈՒԵՑԱՒ ՄԹԱՅԼԵՊ
ԱԿՈՒՄԲԻ ՄԱՐԶԻՉ



PROFOTO

Երեկ՝ երկուշաբթի, 22 յուլիսին Մթայլեպ ակումբի հիմնադիր եւ անոր պատուոյ նախագահ Փոլ Շըտիտի (Մթայլեպի քաղաքապետ) գրասենեակին մէջ տեղի ունեցաւ համաձայնագիրի կնքում, որուն ընթացքին մարզիչ ԾՕ Մուժահէս ստորագրեց երեք տարուան պայմանագրութիւն մը՝ դառնալով խումբին գլխաւոր մարզիչը:

Վերջերս Լիբանանի տղոց Գ. դասակարգի ախոյեան հանդիսացած Մթայլեպ 2019-2020 տարեշրջանին պիտի մասնակցի Բ. դասակարգի ախոյեանութեան:

Մուժահէս շնորհակալութիւն յայտնեց իր նկատմամբ ցուցաբերուած այս վստահութեան համար՝ յոյս յայտնելով, որ խումբը կ'արձանագրէ տպաւորիչ արդիւնքներ եւ կը յաջողի բարձրանալ Ա. դասակարգ:

Այս պայմանագրի կնքումին ներկայ էր նաեւ Մթայլեպի թէքնիք տնօրէն Ղազի Պուսթանի:

ՊԱՍԵԹՊՈԼ

ՍԱՅՏԱ ՄԱՐԶԱԿԱՆ
ՄԻՈՒԹԵԱՆ 3X3 ՊԱՍԵԹՊՈԼԻ
ՅԻՇԱՏԱԿԵԼԻ ՄՐՅԱՇԱՐԸ



Գործակցութեամբ Լիբանանի պասքէթպօլի ֆետերասիոնի անդամ եւ Լիբանանի տղոց պասքէթպօլի ազգային խումբի նախկին խմբապետ Եասեր Յաժի, Սայտա Ինթըրնէշնըլ մարաթոն միութիւնը կազմակերպեց պասքէթպօլի 3x3 յիշատակելի մրցաշարը՝ Սայտա - 2019-ի իր ամառնային գործունեութիւններուն ծիրին մէջ:

ՎՈԼԻԴՈԼ. 4-ՐԴ ՂԱՍԱԿԱՐԳԻ
ԱՌՈՅԵԱՆՈՒԹԻՒՆ

ԱՍԻՖԱ (ԺԱԼ ԷԼ ՏԻՊ)
ՀԱՆԴԻՍԱՑԱՒ ԱՌՈՅԵԱՆ



PROFOTO

Կազմակերպութեամբ Լիբանանի վոլիպօլի ֆետերասիոնին, նախորդ շաբաթավերջին իր աւարտին հասաւ Լիբանանի վոլիպօլի Դ. դասակարգի ախոյեանութեան 2019 տարեշրջանը, երբ Մուսիքա Շուէր դաշտին վրայ տեղի ունեցաւ աւարտական մրցումը:

Շար.ը՝ էջ 10

ԼԻԲԱՆԱՆԻ ԱՐԶԱԿԱՆՑ ՖՈՒԹՊՈԼ

ԱՌԱ ԱՐԼԻ ԱԼԷՅ ԿՐՏՍԵՐՆԵՐՈՒ ԱՌՈՅԵԱՆ՝
ՅԱՋՈՐԴԱԲԱՐ ԵՐՐՈՐԴ ՏԱՐԻՆ ԸԼԼԱԼՈՎ

Նախորդ շաբաթավերջին Ճիւնիի «Ֆուատ Շեհապ» մարզադաշտին վրայ Ախա Աիլի Ալէյի աղջկանց ֆութպօլի խումբը հանդիսացաւ Լիբանանի 17 տարեկանէն վար կրտսերներու ախոյեան՝ աւարտականի մրցումին 8-1 արդիւնքով յաղթելէ ետք Չուք Մուսէիի:

Յաղթական կազմէն Սիւթիա Սալէի **հեթրիք** մը իրագործեց:

Մրցումին աւարտին Լիբանանի աղջկանց ֆութպօլի յանձնախումբի փոխնախագահ Համրիկ Միսաքեան տիտղոսը յանձնեց յաղթական կազմի խմբապետ Սիւթիա Սալէին: Յայտնենք, որ Համրիկ Միսաքեան միեւնոյն ժամանակ ֆետերասիոնին կողմէ նշանակուած էր մրցումին հսկիչը:



ՖԻՖԱ-Ի ՆԱԽԱԳԱՐԸ՝ ԼԻԲԱՆԱՆԻ ՄԷՋ

Նախորդ շաբաթավերջին Եգիպտոսէն Լիբանան հասաւ ՖԻՖԱ-ի գլուխգերիացի նախագահ Ճիւնիի Ինֆանթինս՝ անձնական այցելութեամբ մը:

Ան շուրջ շաբաթ մը պիտի մնայ Լիբանանի մէջ, յայտնեց Լիբանանի ֆութպօլի ֆետերասիոնի արտաքին յարաբերութիւններու տնօրէն Մահմուտ Ապու Նաժա:

Ինֆանթինս նախապէս 2017-ին այցելած է Լիբանան:



«ՖՈՐՄԻԼԱ-1»

ՄՈՆԶԱ ԻՐ ՊԱՐՏԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՆ
ՍԿՍԱԲ. ԱԼԵՔՍ ՏԵՄԻՐՃԵԱՆԻ
ՄԱՍՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ ՑԱՐԴ ՅՍՏԱԿ ԶԷ

«Ֆորմիլա-1»-ի 2019-ի աշխարհի ախոյեանութեան ծիրին մէջ, 8 սեպտեմբերին Իտալիոյ մէջ տեղի պիտի ունենայ Մոնզայի **կրան-փրին**:

Անոր կազմակերպիչները կը յայտնեն, որ այժմէն իսկ պատրաստութիւնները կը շարունակուին եւ մեծ աշխատանք կը տարուի այդ կրան փրին լաւապէս հիւրընկալելու համար՝ բոլոր մակարդակներուն վրայ:

Այս **կրան փրին** նախօրեակին ցարդ յստակ չէ, որ «**Ֆեռարի**» խումբին մաս կազմող լիբանանահայ Ալեքս Տեմիրճեան անոր պիտի մասնակցի՝ թե՛ չէ:

Տեմիրճեան այս վազքուղիին մասնակցեցաւ 2017-ին եւ բաւական լաւ տպաւորութիւն ձգեց թե՛ «Ֆեռարի»-ին եւ թե՛ ալ հանդիսատեսներուն մօտ:

Մոնզայի այս վազքուղին կը նկատուի աշխարհի լաւագոյններէն մէկը: Անիկա կառուցուած է 1922-ին:



ՊԱՍԵԹՊՈԼ

ԱՆԹՈՆԻ ՏԵՅՎԻՍ ՇԱՏ ՀԱՒԱՆԱԲԱՐ
ՄԻԱՆԱՅ ՇԻՔԱԿՕ ՊՈՒԼԶԻՆ

Լոս Անճելըս Էյքքըզին մաս կազմող պասքէթպօլիստ Անթոնի Տեյվիս յայտնեց, թէ շատ հաւանական է, որ միանայ Շիքաքօ Պուլզին:

Ան յայտնեց, որ Պուլզ իր փոխանցումը կրնայ ըլլալ այն ժամանակ միայն, եթէ իր փոխանցման գծով համաձայնութիւն ըլլայ երկու ակումբներուն միջեւ:

Շատ Տեյվիսի, Շիքաքօ քաղաքը պասքէթպօլի իսկական քաղաք մըն է, իսկ անոր բնակիչները աննկարագրելի սէր ունին այս մարզին նկատմամբ:

Յայտնենք սակայն, որ վերջին տարիներուն «Էն. Պի. Էյ.»-ի պասքէթպօլի ախոյեանութեան մրցումներուն Շիքաքօ Պուլզի արդիւնքները այդքան ալ տպաւորիչ չեն եղած:



ՌՈՏՐԻԿԵԶԻ ՆՈՐ ԱԿՈՒՄԲԸ
ՊԻՏԻ ԸԼԼԱՅ ԱԹԼԵԹԻՔՕ ՄԱՏՐԻՏ

Սպանական մամուլը վստահեցուց, որ Ռեալ Մատրիտի ըլուծմիացի միջնապահ Էսմէն Ռոտրիկեզի նոր ակումբը պիտի ըլլայ Աթլետիքօ Մատրիտը:

Վերջինս 40 միլիոն եւրօ պիտի վճարէ, որպէսզի 28 տարեկան Ռոտրիկեզ հիկ տարուան պայմանագրութիւն մը ստորագրէ անոր հետ:

Վերջին երկու տարեշրջաններուն ան փոխ տրուած էր Պալէրմ Միլիիին:

Արքայական ակումբի ֆրանսացի մարզիչ Զինետին Զիտան կը նշէ, որ այս տարեշրջանին ես իր ծրագիրներուն մէջ չունի Ռոտրիկեզը:



ԵՐՐՈՊԱՅԻ 19 ՏԱՐԵԿԱՆԷՆ ՎԱՐ
ՖՈՒԹՊՈԼԻ ԱՌՈՅԵԱՆՈՒԹԻՒՆ

ՖՐԱՆՍԱ - ՄՊԱՆԻԱ ԵՒ
ՓՈՐԹՈՒԳԱԼ - ԻՐԼԱՆՏԱ
ԿԻՍԱԲԱՐՏԱԿԱՆԻ ՃԱԿԱՏՈՒՄՆԵՐ



Նախորդ շաբաթավերջին յստակացան այն չորս խումբերը, որոնք Եւրոպայի ֆութպօլի ախոյեանութեան 19 տարեկանէն վար մրցաշարքին գծով կիսաւարտականին պիտի մրցին իրարու դէմ:

Շար.ը՝ էջ 10

ԸՄԲԵԱՄԱՐՏ

ԱՅՍՕՐ ԿԸ ՍԿՍԻ
ՍՏԵՓԱՆ ՍԱՐԳՍԵԱՆԻ
ԱՆՈՒԱՆ ՄՐՅԱՇԱՐԸ



23-24 յուլիսին Վանաձորը կը հիւրընկալէ աւելի քան 100 ըմբիշ, որոնք կը պայքարին ողիմպիական խաղերու արծաթէ մետալակիր, աշխարհի բաժակակիր, Եւրոպայի ախոյեան, ազատ ոճի ըմբիշ Ստեփան Սարգսեանի անան միջազգային 24-րդ մրցաշարքին ախոյեանի կղջման համար:

Շար.ը՝ էջ 10

«ԵՐՐՈՊԱՅԻ-ԼԻԿԱ»

ԱՅՍՕՐ՝ ԱՐԱՐԱՏ ԱՐՄԵՆԻԱ -
ԼԻՆԵՈՆՏ

«Եւրոպայի-լիկա»-ի ֆութպօլի մրցաշարքի գտումի Բ. հանգրուանի երթի մրցումներուն ծիրին մէջ, այսօր՝ երեքշաբթի, 23 յուլիսին, Հայաստանի ախոյեան Արարատ - Արմենիա կը հիւրընկալէ Լինքոլնը (Ճիպթալիա):

Մրցումին ազդանշանը պիտի տրուի ժամը 18:00-ին՝ Պէյրութի ժամանակացոյցով:

ԿԵՐԸԹ ՊԵՅԼԻ ԱՊԱԳԱՆ
ԲԱՐԱԿԱՆ ՄՇՈՒՇՈՏ՝
ՌԷԱԼ ՄԱՏՐԻՏԻ ՀԵՏ



Անցնող քանի մը օրերուն, Կալեսցի յառաջապահ Կերըթ Պէյլ եղաւ լրատուամիջոցներու լուսարձակին տակ:

Ռեալ Մատրիտի ֆրանսացի մարզիչ Զինետին Զիտան հաստատեց, որ ան խումբէն պիտի հեռանայ:

«Մենք յոյս ունինք, որ ան շուտով կը հեռանայ կազմէն, որովհետեւ ատիկա պիտի ըլլայ լաւագոյն լուծումը բոլորին համար: Մենք աշխատանք կը տանինք անոր փոխանցման կարգադրութիւնները արագացնելու համար: Անձամբ ես անոր դէմ ոչինչ ունիմ: Բայց խումբը կարիքը ունի փոփոխութիւններու», ըսաւ Զիտան:

Անոր կատարած այդ յայտարարութենէն կարճ ժամանակ ետք, ֆրանսական եւ սպանական լրատուամիջոցները յայտնեցին, որ շատ հաւանաբար Ռեալ Մատրիտ եւ Փարիզ Սեն Ժերմէն իրարու հետ մարզիկներու փոխանակում կատարեն:

Նշուեցաւ, որ Փարիզ Սեն Ժերմէնի պրագիլցի յառաջապահ Նէյմար ստորագրէ Ռեալ Մատրիտի տոմարներուն վրայ, մինչ Պէյլ մեկնի հակառակ ուղղութեամբ:

Նէյմար - Սեն Ժերմէն կապերը օրէ օր աւելի կը դժուարանան:

Պէյլ 2013-ի փոխան 100 միլիոն եւրոյի Թրէնիսհամէն միացաւ Ռեալին:

«ԻՐԱՆԸ ՈՒ ՀՈՇՊԱԼԼԱՆ ԱՄԵՐԻԿԵԱՆ ՑԱՄԱՔԱՄԱՍԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹԵԱՆ ՈՒՂԱԿԻ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ ԵՆ»

Կ'ԸՍԵ ՊՈԼԹԸՆ



Միացեալ Նահանգներու Նախագահի ազգային անվճար քննարկումներու ժամանակ Իրանի ու Հնդկաստանի միջև ընկած լարուածութիւնը քննարկելու համար Միացեալ Նահանգներու Նախագահ Նիքոլաս Մատուրոյի ղեկավարութեամբ իրականացուցաւ «Իրանի արտաքին քաղաքականութեան անվճար քննարկումներ» խորհրդակցութիւնը:

Պոլիսի «Թուրքի»-ի վարչապետ Մուրադ Մարաշը խորհրդակցութեան ժամանակ Իրանի ու Հնդկաստանի միջև ընկած լարուածութիւնը քննարկելու համար Միացեալ Նահանգներու Նախագահ Նիքոլաս Մատուրոյի ղեկավարութեամբ իրականացուցաւ «Իրանի արտաքին քաղաքականութեան անվճար քննարկումներ» խորհրդակցութիւնը:

«Պոլիսի շարունակեց բացայայտել Մատուրոյի գործընկերները եւ Իրանի՝ երկրագունդի արեւմտեան բաժնի մէջ տարածուելու ջանքերը», աւելցուց ան:

ՖՐԱՆՉԻՍԿՈՍ ՊԱՊԸ ՆԱՄԱԿ ՅՐԱԾ Ե ՍՈՒՐԻՈՅ ՆԱԽԱԳԱՐԻՆ



Ֆրանչիսկոս պապը Սուրիոյ Նախագահ Պաշտօնակալին յղած է Նամակ մը, որուն մէջ խոր մտախոհութիւն յայտնած է երկրին մէջ տիրող մարդասիրական իրավիճակին նկատմամբ: Այս մասին կը հաղորդէ «ՌԻԱ Նովոսթի»-ն՝ յղում կատարելով Վատիկանի մամուլի քարտուղար Մաթթեօ Պրոնկիի հրապարակած հաղորդագրութեան:

«Անոր (Մատուրոյ) ուղղուած Նամակին մէջ Նորին Սրբութիւն Ֆրանչիսկոս պապը խոր մտախոհութիւն կը յայտնէ Սուրիոյ մէջ տիրող մարդասիրական իրավիճակին առնչութեամբ՝ յատուկ նշելով Իսլիկի մէջ քաղաքացիական բնակչութեան ծայրահեղ պայմանները», յայտարարած է Պրոնկի:

Խօսելով պապի՝ Մատուրոյի յղած Նամակին մասին, Վատիկանի արտաքին գործոց Նախարար, կարտինալ Փիեթրօ Փարոլի ընդգծած է, որ սրբազան քահանայապետը տագնապով եւ ցաւով կը հետեւի Սուրիոյ մէջ շարունակուող զինուորական գործողութիւններուն, որոնք ողբերգական հետեանքներ կ'ունենան քաղաքացիական ամբողջ բնակչութեան եւ մասնաւորաբար երեխաներու համար:

Հաղորդագրութեան մէջ նշուած է, որ Ֆրանչիսկոս պապը իր Նամակին մէջ դարձեալ կոչ կ'ուղղէ պաշտպանելու քաղաքացիական անձերու կեանքը եւ պահպանելու դպրոցներու, հիւանդանոցներու եւ բժշկական հաստատութիւններու աշխատանքը:

«Այն, ինչ որ տեղի կ'ունենայ, իսկապէս անմարդկային է, եւ ատոր հետ կարելի չէ համաձայնիլ: Սուրբ հայրը Նախագահին կը խնդրէ ընել կարելի ամեն բան, որպէսզի կանգնեցնէ մարդասիրական այդ աղետը եւ պաշտպանէ անգլեն բնակչութիւնը», կը նշէ Փարոլին:

ԱՍԻՖԱ (ԺԱՆ ԷԼ ՏԻՊ)...

Շարունակուած 9-րդ էջէն

Ասիֆա (Ժալ Էլ Տիպ) հանդիսացաւ ախոյեան՝ 3-2 արդիւնքով յաղթելէ ետք Սաքաֆա Ամիրոյին:

Նշենք, որ աւարտականի այս մրցումին ներկայ գտնուեցան մեծ թիւով հանդիսատեսներ:

Երրորդ հանդիսացաւ Աշմուն, որ 3-0 արդիւնքով յաղթեց Պաթիապուրային:

Ասիֆա, Սաքաֆա Ամիրոն եւ Աշմուն, այսպիսով բարձրացան Գ. դասակարգ:

Աւարտին տեղի ունեցաւ մրցանակաբաշխութիւնը:

ԾԱԽՈՒ ԻՆՔՆԱՇԱՐԺ

Seat Ibiza, 2012-ի մոտել, շատ լաւ վիճակի մէջ: Դիմել՝ հեռ. 03-504311:

ՎԱՐՉՈՒ ՅԱՐԿԱՔԱԺԻՆ

Պուրճ Զամուտի մայր պողոտայ, լման կահուորւած, 4-րդ յարկ, 60 քառ. մետր: Դիմել՝ հեռ. 03-924918:

«ԵԹԵ ԳԱՐԹԱԿԱՆՆԵՐՈՒՆ ԴԻՄԱՅ ԴՈՆԵՐԸ ԲԱՆԱՆԸ, ԵՐՈՊԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՎԵՅ ԱՄԻՍ ՊԻՏԻ ԶՏՈՎԱՆ»

Կ'ԸՍԵ ՍՈՅԼՈՒ



Մաքսաննագողներուն դրամ կը վճարէ, «վերջաւորութեան ինքզինք գտնելու համար ծովուն մէջտեղը, մահուան դէմ յանդիման», նշեց Սոյլու:

Ան նշեց, որ թրքական եզերապահ ուժերուն կողմէ ձերբակալուած ապօրինի զաղթականներուն մէջ կան բազմաթիւ ափրիկեցիներ:

ՈՉ ՅԱՆՁՆԱՌՈՒ ԵՐԿԻՐՆԵՐՈՒ ԸԱՐԺՈՒՄԸ ԿԸ ՊԱՅԱՆՋԷ ՋՆՋԵԼ ՄԻԱԿՈՐՄԱՆԻ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ

120 երկիրներէ բաղկացած Ռչ յանձնաժողով երկիրներու շարժումը Վենետիկայի մայրաքաղաք Զարաթսի մէջ իր գումարած ժողովի աւարտին որդեգրած «Զարաթսի քաղաքական հռչակագիր» կոչուած հաղորդագրութեան մէջ կոչ ուղղեց ջնջելու «միակողմանի» տնտեսական պատժամիջոցները, «որոնք կրնան առաջնորդել ՄԱԿ-ի կանոնադրութեան, միջազգային օրէնքի եւ մարդու իրաւունքներու մաշեցման ու ոտնահարման»:

Հաղորդագրութիւնը պահանջեց «ամբողջականօրէն եւ անմիջապէս ջնջել» միակողմանի պատժամիջոցները, սակայն առանց ուղղակիօրէն նշելով Վենետիկայի, Իրանի կամ Քուպայի դէմ հաստատուած ամերիկեան պատժամիջոցները. բայց նշեալ երեք երկիրներու արտաքին գործոց Նախարարները ժողովի ընթացքին իրենց արտասանած խօսքերուն մէջ բոլոր կերպով քննադատեցին իրենց երկիրներուն



դէմ որդեգրուած քայլերը:

Իրանի արտաքին գործոց Նախարար Մոհամմէտ ժաւատ Չարիֆ դատապարտեց Միացեալ Նահանգներու «միակողմանի արկածախնդրութեան հակումը» եւ անոր գործադրած «տնտեսական ահաբեկչութիւնը»՝ պատժամիջոցները նկատելով «քաղաքական նպատակներու իրագործման համար քաղաքացիներուն դէմ ուղղուած յարձակողականութեան գործիքներ»՝ աւելցնելով «Ասիական ահաբեկչութիւն եւ, պարզապէս կատարեալ ահաբեկչութիւն է»:

ԱՔՇԵՆՆԵՐ ԽՕՍԱԾ Ե ԹՈՒՐԶԻՈՅ ՄԵՋ ԳՈՐԾՈՂ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԵՒ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԵԼԻՔ ՆՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

Թուրքիոյ «Լաւ» կուսակցութեան ղեկավար Մերալ Աքշեներ յայտնած է, որ ուժեղացուած խորհրդարանական համակարգը Թուրքիոյ համար աւելի նպատակաւարմար պիտի ըլլայ: Ան անդրադարձած է նաեւ Թուրքիոյ Նախկին Նախագահ Ապտիլլա Կիլի ստեղծելիք կուսակցութեան: Այս մասին կը հաղորդէ թրքական «Ենի չաղ» թերթը:

«Կը կարծեմ, որ Նախագահական կամ կիսանախագահական համակարգի փոխարէն անընդունաւոր է կիրարկել աւելի ժողովրդավարական համակարգ: Գործող համակարգը որդեգրուած է արագօրէն եւ բաւարար չափով չէ քննարկուած հասարակութեան շրջանակին մէջ», նշած է ան:

Աքշեներ նաեւ անդրադարձած է Թուրքիոյ 11-րդ Նախագահ Ապտիլլա Կիլի եւ Նախկին փոխվարչապետ, տնտեսութեան Նախարար Ալի Պապաճանի կողմէ նոր



կուսակցութիւն հիմնելու նիւթին:

«Կը հաւատամ, որ նոր կուսակցութիւնը յաջողութիւններ պիտի արձանագրէ եւ ընտրողներու համար իբրեւ այլընտրանք պիտի ծառայէ», եզրափակած է ան:

Ալի Պապաճան 8 յուլիսին յայտնած էր իշխող Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութենէ հեռանալու մասին: Կը Նախատեսուի, որ ան գարնան Կիլի հետ հիմնէ նոր կուսակցութիւն:

ՍԱՅՏԱ ՄԱՐԶԱԿԱՆ...

Շարունակուած 9-րդ էջէն

Այս մրցաշարքին ընթացքին կիրարկուեցան Պասքէթպոլի միջազգային ֆետերատիոնին օրէնքները:

Անոր իրենց մասնակցութիւնը բերին լիբանանեան 5 խումբեր:

Աւարտականին Սայտա 12-10 արդիւնքով յաղթեց Զաֆար Սիրին:

Աւարտին տեղի ունեցաւ մրցանակաբաշխութիւնը:



ՆԻԿԵՐԻՈՅ ՄԵՋ ԱՌԵՄՆԱԳՈՒՄԸ ԶՈՐՍ ԹՈՒՐԶԵՐ ԱՉԱՏԵԼՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ ՍԿՍԱԾ ԵՆ



Նիկերիոյ ոստիկանութիւնը ուրբաթ, օր շուրջ ժամը 22:00-ին, Կպալէ գիւղին մէջ անծանօթ անձերու կողմէ փրկագին պահանջելու նպատակով առեւանգուած Թուրքիոյ չորս քաղաքացիներու գործով գործողութիւններու սկսած է: Այս մասին կը հաղորդէ թրքական «Տիքէն» կայքը:

Ոստիկանութեան բանբերը նշած է, որ Թուրքիոյ քաղաքացիները առեւանգուած են սրճարանի մէջ:

Բացի ատկէ, անցեալ շաբաթ Զամբուուէն Քոտ տ'Իվար ուղղուող թրքական «Փաքսոյ-1» բեռնատար նաւուն 10 թուրքերէ բաղկացած անձնակազմը առեւանգուած էր ծովահէններու կողմէ: Առեւանգուածներէն երկուքը հետագային ազատ արձակուեցան:

Այսպիսով, Նիկերիոյ մէջ տակաւին առեւանգուած 12 թուրքեր կան:

ՉԵԼԵՆԱՔԻ ՓՈՒԹԻՆԻ ՀԵՏ ՓՈԽՆԱԲՈՒՆՈՒՄԻ ՀԱՍՆԵԼՈՒ ՅՈՅՍ ՅԱՅՏԱԾ Ե

Ուքրանիոյ մէջ կիրակի օր տեղի ունեցած արտակարգ խորհրդարանական նստութիւններուն Նախկին արդիւնքներուն հրապարակումէն ետք Նախագահ Վլատիմիր Չելսենսքի իր ռուս պաշտօնակից Վլատիմիր Փութինի հետ երկխօսութեան յոյս յայտնած է: Այս մասին կը հաղորդէ «Տոչէ Վելլէ» պատկերասփիւռի կայանը:

«Ինձի կը թուի, թէ մենք փոխըմբռնումի պիտի հասնինք, որովհետեւ այդպէս տպաւորուեցայ հեռաձայնային հաղորդակցութեան ընթացքին», ըսած է Չելսենսքի՝ Զիւլի մէջ իր Նախընտրական գրասենեակին մէջ տրուած մամուլի ասուլիսի ընթացքին:

11 յուլիսին երկու երկիրներու ղեկավարներուն միջեւ տեղի ունեցած հեռաձայնային հաղորդակցութեան ընթացքին խօսուած էր ուքրանացի Նաւաստիներու ազատ արձակման մասին:

«Ես վստահ եմ, որ մենք մօտիկ ապագային պիտի լուծենք այդ հարցը: Ես ատիկա շատ կը ցանկամ: Մենք այդ ուղղութեամբ շատ կ'աշխատինք: Այդ հարցը առաջնակարգ է մեզի համար», ըսած է Չելսենսքի՝ ջնջելով յստակ ժամկետներ:

Ան վստահեցուցած է, որ Ռուսիոյ Նախագահ Փութինի հետ քննարկած է հիմնականին մէջ գերիներու փոխանակման հարցը: Ուքրանիոյ Նախագահը ընդգծած է, որ երկիրը դուրս չի գար ո'չ միւսեան համաձայնութիւններէն, ո'չ Ուքրանիոյ արեւելքին մէջ տագնապի խաղաղ լուծման շուրջ «նորմալ տեսանկէտէն» բանակցութիւններէն:

Յիշեցնենք, որ Չելսենսքիի եւ Փութինի միջեւ առաջին հեռաձայնային հաղորդակցութիւնը տեղի ունեցած էր 11 յուլիսին: Զիւլիին հաղորդած էր, որ գրոյցը տեղի ունեցած է Զիւլի Նախաձեռնութեամբ:

ՖՐԱՆՍԱ - ՍՊԱՆԻԱ ԵՒ...

Շարունակուած 9-րդ էջէն

Սպանիա իր դէմ պիտի ունենայ Ֆրանսան, իսկ Փորթուգալ՝ Իրլանտան:

Երկու մրցումներն ալ, որոնք տեղի պիտի ունենան չորեքշաբթի, 24 յուլիսին, պիտի սկսին ժամը 15:00-ին՝ Պէրուի ժամանակացոյցով:

Բ. խմբակին մէջ տեղի ունեցած վերջին երկու ճակատամարտներուն, Ֆրանսա յաղթեց Նորվեկիոյ (1-0), իսկ Իրլանտա՝ Չեխիոյ (2-1): Փորթուգալ - Իրլանտա մրցումը տեղի պիտի ունենայ Բանալցի մարզադաշտին վրայ, իսկ Ֆրանսա - Սպանիա ճակատումը՝ Խանրապետական մարզադաշտին վրայ:

Մարզադաշտներու բոլոր թրիպիւններու տոմսերուն գինը կ'արժէ 500 դրամ:

ԱՅՍՕՐ ԿԸ ՍԿՍԻ...

Շարունակուած 9-րդ էջէն

Հայաստանի ըմբշմարտի ֆետերասիոնի ընդհանուր քարտուղար Արայիկ Բաղդադեան յայտնեց, որ մրցաշարքին կը մասնակցին Ռուսայէն, Պիլեռուսիայէն, Հայաստանէն եւ այլ երկիրներէ ըմբիշներ:

Ռուսիա պիտի ունենայ 55 ըմբիշ, Ղազախստան՝ 35, Ուքրանիա, Պիլեռուսիա, Վրաստան եւ Յունաստան՝ երեքական, իսկ Հայաստան՝ 40:

Մրցաշարքին ընդհանուր մրցանակային գումարը կը կազմէ 24 հազար ամերիկեան տոլար, զոր ամբողջութեամբ տրամադրուած է Հայաստանի Ազգային ողիմպիական կոմիտէի Նախագահ Գագիկ Շամուկեան: